

# ՎՐԱ. ԶՐԱԾԵԼ



ԵՐԿՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱ

491.99-8

Հ-36

The Library of  
Edward Zabigian Jr.

(Knowledge is the key  
to the Universe)

DZAGHIGYAN  
UNDANIK

# ՀՐԱԶԴԱՑՈՒ

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ

Կազմեցին՝ Վ. Խ. Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ

Հրազդաց, գետակը իմ հայրենի,  
Հրազդաց, ջրիկդ իմ ամուսիկ...  
Ահշան



1935, ՊՈՍԹԸՆ

14.06.2013

491.99-8  
Հ-94

## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

«Հրազդան»ի առաջին դրքին գտած ջերմ ընդունելութիւնը խրա-  
խուսեց մեզ ձեռնարկելու հետագայ գրքերու հրատարակութեան:

«Հրազդան»ի ներկայ երկրորդ գիրքը, բնականաբար, շարունա-  
կութիւնն է առաջին դրքի թէ իր ուղղութեամբ, թէ բովանդակու-  
թեամբ:

«Հրազդան»ի ներկայ գիրքը նպատակ ունի կարճ արձակ պատ-  
մըւածքներու եւ սահուն ոտանաւորներու միջոցաւ մարզել աշակեր-  
տին առողանութիւնը:

Հայ մանուկին մէջ դէպի հայ գիրքը հետաքրքրութիւն եւ սէր  
արթնցնելու համար, մենք ջանացած ենք տալ անոր իրեն ընտանի  
պատկերներ եւ ժամանակակից զաղափարներ, միշտ հայկական ո-  
գիռվ եւ չունչով շաղախուած:

Հասկնալի է որ, «Հրազդան»ի այս դրքին մէջ գործածուած հայե-  
րէնը մենք աստիճանաբար ճոխացուցած ենք նորանոր բառերով, այս-  
պիսով հետզհետէ հարստացնելու համար մանուկին հայերէնի բառա-  
պաշարը:

«Հրազդան»ի այս դրքին մէջ գործածուած նոր բառերու վրայ ա-  
շակերտին ուշադրութիւնը հրաւիրելու համար, ամէն մէկ պատմը-  
ւածքի եւ ոտանաւորի մէջէն զատած ենք այդ նոր բառերը եւ զետե-  
ղած համապատասխան հատուածներու տակ: Ուսուցիչներուն կը մը-  
նայ, իրենց յարմար զատած եղանակով, այդ նոր բառերը ամրացնել  
աշակերտին յիշողութեան մէջ: Յարմարագոյն ձեւերէն մէկն է, ան-  
շուշտ, օգնել որ, աշակերտը ամէն մէկ նոր բառով կարճ նախադա-  
սութիւն մը կազմէ:

Ինչպէս «Հրազդան»ի առաջին դրքին, նոյնպէս եւ այս երկրորդ  
դրքին վերջը գրած ենք հայերէնէ-անդիմերէն բառարան մը, ուր ամե-  
րիկահայ աշակերտը կը գտնէ թարգմանութիւնը այն նոր բառերու, ո-  
րոնց հանդիպած չէ «Հրազդան»ի առաջին դրքին մէջ:



964-2000

(68-98)

Մանուկին ճաշակը մշակելու և երեւակայութիւնը զարգացնելու համար, մենք յատուկ ուշադրութիւն դարձուցած ենք, որ ներկայ գրքին նիւթերը ըլլան գեղարուեստական եւ միեւնոյն ատեն լրացրնեն մանկավարժութեան պահանջները:

«Հրազդան»ը կազմողները կը բաժնեն այն տեսակէտը թէ, քերականութեան դասաւանդութիւնը, իրբեւ առանձին առարկայ, յոգնեցուցիչ եւ տաղտկալի է աշակերտին համար: Աշակերտը պիտի սորմի քերականութիւնը հայոց լեզուի դասերուն զուգընթաց եւ նուազագոյն ճիգով: Այդ նպատակով, «Հրազդան»ի ներկայ գիրքէն սկսեալ, ընթերցանութեան հատուածներուն տակ մենք զետեղած ենք քերականական տարրական կանոններ: «Հրազդան»ի հետագայ գրքերու մէջ աստիճանարար պիտի տրուի հայոց լեզուի ամբողջ քերականութիւնը:

Հայ մանուկը հայ հայրենիքին կապելու համար անհրաժեշտ է, որ ան նախ ճանչնայ հայ երկիրը, անոր լեռներն ու ձորերը, գետերն ու լիճերը, քաղաքներն ու գիւղերը, Հայաստանի գեղեցկութիւններն ու Հարստութիւնները: Հայ հայրենիքը, նոյնիսկ հեռուէն սիրելու համար նախ պէտք է գիւնալ թէ ի՞նչ է այդ հայրենիքը:

Ահա թէ ինչո՞ւ «Հրազդան»ի թէ առաջին եւ թէ ներկայ երկրորդ գրքի բազմաթիւ էջերուն վրայ աշակերտը պիտի դտնէ կարճ եւ ամփոփ տեղեկութիւններ Հայաստանի աշխարհագրութեան մասին:

Վերջապէս կայ նաեւ մէկ ուրիշ կարեւոր պարագայ, որ անհրաժեշտ կը դարձնէ մէկ քանի առարկաներու նիւթերու ամփոփումը միեւնոյն դասագրքի մէջ:

«Հրազդան»ը գաղութահայ եւ մամնաւորապէս ամերիկահայ մանուկի դասագիրքն է: Գաղութահայ մանուկները կը յաճախեն իրենց ապրած երկիրներու դպրոցները եւ, բնականարար, իրենց ժամանակի եւ աշխատանքի մեծագոյն մասը պարտաւորուած են յատկացնել այդ դպրոցներու դասերուն: Հայ դպրոցին անոնք կրնան տրամադրել իրենց ժամանակի եւ աշխատանքի նուազագոյն մասը միայն: Հայ դըպրոցին եւ հայ դպրոցի մէջ դասաւանդուող առարկաներուն յատկացուած սահմանափակ ժամանակի մէջ գաղութահայ մանուկը հնարաւորութիւն չունի առանձին առանձին թերթելու ե'ւ հայոց լեզուի, ե'ւ քերականութեան, ե'ւ հայոց պատմութեան ու Հայաստանի աշխարհագրութեան դասագրքերը: Ահա թէ ինչո՞ւ գաղութահայ դպրոցի հայոց լեզուի դասագիրքը պէտք է ըլլայ որոշ չափով համայնազիտարան ե'ւ քերականութեան ե'ւ աշխարհագրութեան եւ, մասամբ նաեւ, հայոց պատմութեան:

«Հրազդան»ի կազմութեան մէջ մենք հետեւած ենք այդ ուղղութեան:

Գեղեցիկ գիրը աշակերտը կը վարժեցնէ կարգ ու կանոնի եւ կ'օդնէ մանկան նկարագրի կերտումին:

Այդ մտածումով «Հրազդան»ի այս գրքին վերջը զետեղած ենք ձեռագիր այբուբեն եւ քանի մը էջ գեղագրութեան օրինակներ:

Մեզմէ անկախ պատճառով մենք չկրցինք «Հրազդան»ի առաջին գրքին մէջ հրատարակել ներկայ գրքին մէջ զետեղուած ձեռագիր այբուբենի տախտակը: Մտազրած ենք շուտով լոյս ընծայել «Հրազդան»ի առաջին գրքի երկրորդ, վերամշակուած հրատարակութիւնը, որու մէջ սրբագրուած կ'ըլլայ նաեւ այդ փոքրիկ թերութիւնը:

«ՀՐԱԶԴԱՆ»Ի ԿԱԶՄՈՂՆԵՐ

Նիւ Խորե


1935



## ԴԵՊԻ ԴՊՐՈՑ

Արձակուրդն անցաւ, ամառն ալ անցաւ.  
Դպրոցներու չուրջ աղմուկը չատցաւ.  
Նորէն սեպտեմբեր մեզ հիւր է եկեր,  
Բացուեր են նորէն դպրոցին դոներ:

Երգ ու կանչերով մանուկներ հաղար  
Կը վաղեն դպրոց ուրախ ու կայտառ.  
Կը վաղեն դպրոց, որ սորվին չատ բան  
Ու գտնեն կեանքի լուսաւոր ճամբան:



## ԱՄԱՌՆ ԱՆՑԱԻ

Ի՞նչ լաւ էր ամառուան արձակուրդը:  
Յունիսին, երբ դպրոցին դասերը վերջացան, Մարօն,  
Գուրգէնը եւ Արամը մայրիկին հետ գիւղ գացին:  
Հոն աղուոր տուն մը ունէին, փոքրիկ լիճի ափին:  
Տունին առջեւը ծառերով եւ ծաղիկներով լեցուն պար-  
տէղ մը կար:  
Երբ օդը շատ տաք էր, տղաքը կը լողային լիճին մէջ,  
ափին մօտիկ:  
Կիրակի օրերը հայրիկը քաղաքէն կուգար գիւղ: Այն  
ատեն ամբողջ ընտանիքը նաւակ կը նստէր, հայրիկը կը  
թիավարէր եւ կ'երթային լիճին դիմացի ափը: Հոն գեղե-  
ցիկ անտառ մը կար բարձր, խոշոր ծառերով: Անտառին  
մէջ շատ սունկ եւ ելակ կար:  
Տղաք ելակ կը քաղէին, սունկ կը ժողվէին եւ կը լե-  
ցընէին իրենց փոքրիկ զամփիւղներուն մէջ:  
Յեսոյ հայրիկին եւ մայրիկին հետ կը նստէին նաւա-  
կը եւ կը դառնային տուն:  
Հիմա այդ ամէնը վերջացաւ:  
Սեպտեմբերը եկաւ եւ տղաքը դպրոց պէտք է երթան:

— Ափսո՞ս որ ամառը վերջացաւ, ես կ'ուզեմ որ մենք  
միշտ հոս մնանք, — ըստ Մարօն:

— Եկող տարի ես ձեզ կրկին կը բերեմ հոս, — ըստ  
հայրիկը:

— Ո՛, ինչքան պիտի սպասենք մինչեւ կրկին ամառը  
դայ: Ի՞նչ կ'ըլլայ որ այս տարի դպրոց չերթանք, — ըստ  
Գուրգէն:

— Կ'ուզէ՞ք որ ամառը շուտ դայ, — հարցուց հայրիկը:

— Այո՛, այո՛, կ'ուզենք, — բացականչեցին Գուրգէնը,  
Մարօն եւ Արամը միասին:

— Այն ատեն դպրոց պիտի երթաք եւ դասերնիդ լաւ  
սորվիք: Ով իր դասերը աղէկ սորվի, անոր համար ամառը  
շուտ կուգայ, իսկ ծոյլ տղաքներու համար ամառը չի  
դար, — ըստ հայրիկը:

— Կ'ուզենք, կ'ուզենք դպրոց երթալ, — ըսին երեքը  
միասին:

Եւ այդ օրը ամէնքը հայրիկին հետ քաղաք վերադար-  
ձան:

Յաջորդ օրը Մարօն, Գուրգէնը եւ Արամը գիրքերնին  
առին եւ դպրոց դացին:

### Ի՞նչ ըսել է՝

ամառ	կայտառ	նորէն
արձակուրդ	լուսաւոր	ճամբար
լիճ	պարտէղ	ընտանիք
նաւակ	սունկ	ծոյլ
թիավարել	ելակ	ափ
անտառ	զամբիւղ	կրկին

Գրելու եւ կարդալու համար մենք կը գործածենք նը-  
շաններ, որոնք տառ կամ գիր կը կոչուին:

## ՇԱԲԹՈՒԱՆ ՕՐԵՐԸ

— Բարե՛ւ քեզ, երկո՛ւշաբթի:  
 — Աստծու բարին, երե՛քշաբթի:  
 — Ո՞ւր է մնացեր չորեքշաբթին:  
 — Հինդշաբթիի հետ գացեր է ըսելու ուրբաթին որ,  
 շաբաթ օրը պատրաստ ըլլայ՝ կիրակի պտոյտի երթալու:

«»

## ԿԱՐԴԱ

Կարդա՛, ա՛յ իմ սիրուն մանուկ,  
 Կարդա՛, գրէ՛ դուն ամէն օր,  
 Կարդացողին խելքն է կարուկ,  
 Միտքը պայծառ ու լուսաւոր:  
 Դուն կարդալով կը ճանչնաս շուտ  
 Այս աշխարհիս բարին, չարը,  
 Թէ ո՞վ կուլայ, կամ ո՞վ է կուշտ,  
 Ո՞վ կը զրկէ խեղճ անձարը:  
 Դուն կ'իմանաս՝ ինչո՞ւ մարդիկ  
 Պէտք է ապրին իրար համար,  
 Ի՞նչ է մարդոց ցաւն ու կարիք,  
 Ի՞նչն է լոյսը, ի՞նչը խաւար:  
 Կարդա՛, տղա՛ս, որ հօրդ պէս  
 Դուն ալ անուս, խեղճ չմնաս,  
 Որ ուրիշին վիզ չծռես,  
 Դէմդ ճամբադ բաց ունենաս:

Խնչ ըսել է՝

կտրուկ	խաւար	կարիք
կտրել	անձար	խեղճ
պայծառ	չար	ցաւ
լուսաւոր	անուս	օտար

Հայատան հայերուս հայրենիքն է:

Օտարներ մեզ արժինելն կ'ըսեն, իսկ Հայատանը Աբմինիա կը կոչեն:



## ԱՆՎԱԽ ԹՈՐՈՍԸ

Խաչիկն ու թորոսը անտառ կ'երթային ելակ քաղելու:  
 Ճամբան Խաչիկ հարցուց թորոսին.  
 — Թո՛րոս, դուն գայլէ կը վախնա՞ս:  
 — Ի՞նչո՞ւ պիտի վախնամ, — հաղարտ, հաղարտ պատասխանեց պղտիկ թորոս: — Երբ գայլը զայ, փայտ մը կ'առնեմ, կը զարնեմ գլխուն եւ կը մեռցնեմ:  
 Քիչ վերջը Խաչիկ եւ թորոս մտան անտառ:  
 Անտառը մութ էր: Ծառերու տերեւները ծածկեր էին  
 արեւին լոյսը:  
 Թորոս չուրջը նայեցաւ եւ վախէն բռնեց Խաչիկին  
 թեւը:  
 — Կը վախնա՞ս, թորո՛ս, — հարցուց Խաչիկ:  
 Թորոս կ'ամչնար ըսելու թէ կը վախնայ, ուստի պատասխանեց:  
 — Ի՞նչո՞ւ պիտի վախնամ. ես վախկոտ չեմ:

ԵՐԲ քիչ մըն ալ առաջ գացին, Խաչիկ, կատակի հա-  
մար, բարձր ծայնով կանչեց.

— Գա՛յլը կուդայ, գա՛յլը...

Թորոս վախէն տեղն ու տեղը նստաւ եւ պոռաց.

— Վա՛յ, մա՛յրիկ...

Իսկ չարաճճի Խաչիկ կեցեր էր անոր քովը եւ կը  
ինդար:

— Է՛յ դուն, անվա՛խ Թորոս. ես կատակ ըրի: Ալ ուրիշ  
տնդամ մեծ մեծ չխօսիս:

Ի՞նչ ըսել է՝

անվախ վախկոտ հպարտ ամչնալ

Անվախ Թորոսի տեղ ուրիշ ի՞նչ Թորոս կրնանք ըսել:



## ԵԼԻՐ ՄԱՆՈՒԿ

Ելի՛ր, մանո՛ւկ, խորունկ քունէդ,

Արեւ արդէն ծագեր է.

Ելիր տաքուկ քու անկողնէդ

Լոյսը արդէն բացուեր է:

Դէ՛ւ, շո՛ւտ ցատկէ, ելի՛ր կայտառ,

Մի ծուլանար տեղիդ մէջ.

Վազէ՛ դպրոց, դասերդ ա՛ռ,

Որ բախտ գտնես կեանքի մէջ:

Ի՞նչ ըսել է՝

բախտ

խորունկ

կայտառ

## ՄԱՏՆԵՐՈՒՆ ՎԵՃԸ

Ճկոյթն ըսաւ.— Է՛յ քոյրիկներ,

Զա՛ն քոյրիկներ,

Անօթի եմ,

Հաց կ'ուղեմ:

Մատնեմատն ըսաւ.— Որ հաց չունինք՝

Ո՞ւրկէ տանք:

Միջնամատն ըսաւ.— Աստուած կուտայ՝

Մենք ալ կ'ուտենք:

Ցուցամատն ըսաւ.— Իսկ թէ չը տայ՝

Ո՞ւրկէ ճարենք:

Բթամատն ըսաւ.— Գողնանք՝ ուտենք:

Երբ բութ մատն ըսաւ՝ «գողնանք ուտենք»,

Սաստիկ բարկացան չորս քոյրերը մէկ,

Մեծ տուին բութին, ծեծ տուին ա՛յնպէս,

Որ խեղճն ամօթէն կարճ մնաց այսպէս:

Շատ հին ատենները հայերը տառեր չունեին:

Շատ գիտուն հայ մը, անունը Մեսրոպ Մաշտոց, հնա-  
րեց հայերէն տառերը, մեզմէ 1500 տարի առաջ:

## ԿԱՊՈՅՏ ՄԱՆՈՒՇԱԿ

Գո՛յնդ կապոյտ, մանուշակ,

Բո՛յրդ անուշ, մանուշակ,

Դուն մէկ քնքոյշ ծաղիկ ես,

Գարնան նշան մանուշակ:

Ի՞նչ ըսել է՝

քնքոյշ

մանուշակ

կապոյտ

Հայաստան կը գտնուի Ասիոյ մէջ:

Հայաստանի շուրջ երեք ծռվեր կան — Սեւ Ծով, Կաս-  
պից Ծով եւ Միջերկրական Ծով:



## ԳԱՅԼԸ ԵՒ ՍԿԻՒՌԸ

Անտառին մէջ, ծառի մը տակ, գայլը կը քնանար:  
Մասին վրայ խոչոր պոչով սկիւռ մը, մէկ ճիւղէն  
միւսը կը ցատկէր:  
Անդամ մըն ալ, երբ սկիւռը բարակ ճիւղի մը վրայ  
ցատկեց, ճիւղը կոարեցաւ եւ սկիւռը ինկաւ գայլին վրայ:  
Գայլը արթնցաւ, բարկացաւ եւ բռնեց սկիւռը: Սկիւ-  
ռը սաստիկ վախցաւ եւ աղաչեց.  
— Զգէ՛ որ երթամ. խօսք կուտամ ալ ուրիշ անդամ  
քեզ անհանգիստ չընել:  
— Աղէկ, — բաւ գայլը, — ես քեզ աղատ կը ձգեմ.

բայց նախ ըսէ՛ ինծի, թէ ինչո՞ւ դուք, սկիւռներդ, միշտ  
այդպէս ուրախ էք: Ես միշտ տխուր եմ, իսկ դուք մէկ  
ճիւղէն միւսը կը ցատկէք եւ կը խաղաք հոն, վերը:

— Ես շատ կը վախնամ քեզմէ, զիս աղատ ձգէ, այն ա-  
տեն ես քեզի կ'ըսեմ թէ ինչո՞ւ մենք միշտ ուրախ ենք, —  
պատասխանեց սկիւռը:

Գայլը համաձայնեցաւ եւ աղատեց սկիւռը:

Սկիւռը իսկոյն արագ արագ ելաւ ծառը, նստեցաւ  
բարձր ճիւղի մը վրայ եւ ըսաւ.

— Գիտե՞ս թէ դուն ինչու միշտ տխուր ես, գայլ: Դուն  
տխուր ես, որովհետեւ չար ես, ամէնուն գէշութիւն կ'ը-  
նես: Իսկ մենք, սկիւռներս, միշտ ուրախ ենք, որովհետեւ  
բարի ենք եւ գէշութիւն չենք ըներ:

Ի՞նչ ըսել է՝

սկիւռ  
կակուղ

ճիւղ  
աղաչեց

նախ  
չար


Չարին հակառակը ի՞նչ է:

Սկիւռը պգտիկ, սիրուն կենդանի է:

Հայաստանի անտառներուն մէջ սկիւներ եւ գայլեր  
շատ կան:

Սկիւները ոեւէ մէկուն վնաս չեն տար եւ ատոր հա-  
մար հայ գիւղացիները չեն հալածեր զանոնի:

Գայլերը կը փախցնեն եռվիւներու ոչխարները եւ այդ  
պատճառվ հայ գիւղացիները կ'որսան եւ կը սպաննեն  
գայլերը:



## ԳՆԴԱԿՈ

Նախշունիկ, աղոտորիկ,  
Գնդակ իմ սիրունիկ,  
Երբ ձեռքէս դուն փախիս,  
Տե՛ս, մէկուն չը դպչիս:  
  
Գիտեմ, քու հոգը չէ,  
Թէ վրադ շուն հաչէ,  
Հոգդ չէ թէ իյնաս  
Սայլակին մէջ մանկիկի:

Բայց թէ ինձ հարցընես,  
Սիրոս դող կը հանես,  
Երբ յանկարծ իմ ձեռքէս,  
Թուչիս դուն լսենթի պէս:

Ի՞նչ ըսել է՝

Նախշուն  
Նախշունիկ

գնդակ  
սայլակ

մանուկ  
մանկիկ

Մեսրոպ Մաշտոց վարդապետ էր:  
Հայերէն տառերը հնարած ըլլալուն համար, մենի զինք  
Առւրբ Մեսրոպ կը կոչենի:

663 - 98/

## ԱՇՈՒՆ

Օրերը կարմնալ սկսեր են եւ արեւը կանուխ մայր կը  
մտնէ:

Արեւը այլեւս չի տաքցներ այնպէս, ինչպէս ամառը:  
Պաղ հով կը փչէ եւ յաճախ անձրեւ կուզայ:  
Ծառերու տերեւները փոխեր են իրենց կանաչ գոյնը եւ  
գարձեր են զեղին, կարմիր, ոսկեզոյն եւ նարնջագոյն:  
Կարծես թէ մարդ մը գոյնզգոյն ներկեր է զանոնք:  
Այդ զեղեցիկ, գոյնզգոյն տերեւները կը թափին ծա-  
ռերէն:  
Երբ հով չկայ եւ օդը խաղաղ է, տերեւները մէկիկ մէ-  
կիկ կը փրթին ճիւղերէն եւ կ'իյնան վար: Իսկ երբ հովը կը  
փչէ եւ ուժով կ'օրօրէ ծառերը, տերեւները խումբ խումբ  
վար կը թափին:

Ամէն օր ծառերը աւելի եւ աւելի կը մերկանան:  
Փոքրիկ Անահիտ պատուհանէն պարտէզ կը նայի: Կը



նայի ծառերուն, կը նայի թափուող տերեւներուն եւ կ'ըսէ  
մայրիկին.

— Մայրիկ, տե՛ս, ի՞նչպէս կը թափին տերեւները:  
Բոլոր տերեւներն ալ պիտի թափի՞ն, մայրիկ:

— Այո՛, աղջիկս, ամէնն ալ պիտի թափին,— կը պա-  
տասխանէ մայրիկը:

— Ես չեմ ուզեր որ թափին տերեւները: Մեղք չե՞ն մեր  
ծառերը. ա՛լ տերեւ պիտի չունենա՞ն մեր ծառերը, մայ-  
րիկ,— կը հարցնէ՛ Անահիտը:

— Ո՛չ, աղջի՛կս, անոնք նորէն կ'ունենան իրենց տե-  
րեւները, կանաչ, աղուոր տերեւները: Հիմա աշուն է, չու-  
տով կուգայ ձմեռը, ձիւնը կը ծածկէ դետինն ու ծառերը:  
Երբ ձմեռն անցնի, կրկին կուգայ գարունը եւ մեր պարտէ-  
զին բոլոր ծառերը նորէն կը ծածկուին կանաչ տերեւներով,  
— կ'ըսէ մայրիկը:

— Ա՛խ, մայրիկ, թո՛ղ ձմեռ չըլլայ, թող չուտ գայ  
գարունը: Մեղք են մեր ծառերը, անոնք պիտի մսին ձիւ-  
նին տակ: Մայրիկ, ըսէ որ չուտ գայ գարունը,— կը  
խնդրէ Անահիտ:

Մայրիկը կը ժպտի, կը գրկէ եւ կը համրուրէ Անա-  
հիտը:

Բան մը ըսէ այս բառերով՝

աշուն	կանաչ	ոսկեգոյն
անձրեւ	կարմիր	գոյնզգոյն
ձմեռ	նարնջագոյն	տերեւ
գարուն	նարինջի գոյն	պարտէզ

Հայերէն լեզուն ունի երեսուն ութ տառ:

Դուն հայերէնէ զատ ուրիշ ի՞նչ լեզու գիտես:

Քու գիտցած լեզուն քանի՞ տառ ունի:


## ԾՈՅԼ ԽՈՐԷՆԸ

Ռոյլ Խորէնը իրիկունը ոչ մէկ օր  
Պայտւսակը չէր պատրաստեր, չէր կապեր:  
Առտու մըն ալ, երբ որ քունէն արթնցաւ  
Դիրք ու տետրակ շատ փրնտըռեց, չգտաւ.  
Ասդին ինկաւ, անդին ինկաւ, շատ լացաւ,  
Ռւ. դպրոցէն այդ առաւօտ ուշացաւ:  
Ի՞նչ ըսել է՝

պայտւսակ

գիրք

տետրակ



## ՈՉՆԻՆ ԵՒ ԱՊԱՍՏԱԿԸ

Ոզնին սուր, սուր վուշերը կոնակին ցցած, կամաց  
կամաց կը քալէր: Դիմացն ելաւ նապաստակը:

— Աս ի՞նչ տգեղ հագուստ ունիս», աղբա՛ր, — ըստ  
նապաստակը:

— Շիտակ կ'ըսես, բարեկամ, — պատասխանեց ոզնին.  
սակայն, այս սուր-սուր փուշերով հագուստը զիս կ'ազա-  
տէ չուներէն ու գայլերէն: Ըսէ՛, նայիմ, քու սիրունիկ  
մորթն ալ կը փրկէ՞ քեզ վտանդէ:

— Զիս իմ մորթը չէ, որ կ'ազատէ թշնամիներէս, —  
ըստ նապաստակը:

— Հաղա ի՞նչը, — հարցուց ոզնին:

— Իմ արագ արագ վաղող ոտքերը, — պատասխանեց  
նապաստակը:

---

## ՆԱՊԱՍՏԱԿԸ

Իմ անունը  
Քաջ նապաստակ.  
Ականջները՝  
Երկա՛ր, շիտակ:

Լերան լանջեր,  
Խոր խոր ձորեր,  
Արագ անցեր,  
Հոս եմ եկեր:

Ի՞նչ ըսել է՝

ողնի  
փուշ

նապաստակ


մորթ  
թշնամի

---

Հայաստան շատ լեռնոտ երկիր է:

Հայաստանի ամենէն բարձր լեռը Արարատն է:

Արարատ երկու անուն ունի, Արարատ եւ Մասիս:



## ԲԱՐԻ ՇՈՒՆԸ

Շունը կը պահպանէր իր տիրոջ պարտէզն ու տունը:  
Աղքատ մարդ մը մօտեցաւ պարտէզի դրան եւ կ'ուղէր  
ներս մտնել:

Մարդը անօթի էր եւ եկեր էր հաց խնդրելու:  
Շունը տեսաւ անծանօթ մարդը եւ սկսաւ հաջել անոր  
վրայ:

— Սիրելի՛ս, — ըստ մարդը, — բարի՛ եղիր եւ խղճա՛  
ինծի: Երկու օր է բան մը կերած չեմ. շատ անօթի եմ: Ին-  
չո՞ւ կը հաջես: Զգէ որ տէրդ գայ եւ քիչ մը հաց տայ ինծի:

— Ես ալ անոր համար կը հաջեմ, որ իմ տէրը լսէ  
ձայնս, դուրս գայ տունէն եւ հաց բերէ քեզի համար, — ը-  
ստ բարի շունը:

---

Արարատ երկու լեռ է — Մեծ Արարատ կամ Մեծ Մա-  
սիս, եւ Փոքր Արարատ կամ Փոքր Մասիս:

## ԳԱՐՆՈՒԿԻՆ ԼԱՑԸ

Մէ՛, մէ՛, մէ՛, մէ՛...  
 — ինչո՞ւ կուլաս, ի՞մ գառնուկ.  
 «Ելիստ ծեծ կերայ ես, մա'յրիկ».  
 — Քեզ ո՞վ ծեծեց, ի՞մ գառնուկ.  
 «Մէկ չար պառաւ, ի՞մ մայրիկ».  
 — ինչո՞ւ ծեծեց քեզ, գառնուկ.  
 «Ծառին տակն էի, մայրիկ».  
 — ինչո՞վ ծեծեց քեզ, գառնուկ.  
 «Մէկ մեծ փայտով, ի՞մ մայրիկ».  
 — Որտեղի՞դ զարկաւ, ի՞մ գառնուկ.  
 «Ոտիկներուս, ի՞մ մայրիկ».  
 — ինչպէ՞ս լացիր գուն, գառնուկ.  
 «Մէ՛, մէ՛, մէ՛, մէ՛, ի՞մ մայրիկ»:

Ի՞նչ ըսել է՝

<b>դառնուկ</b>	<b>գոռ</b>	<b>ծեծ</b>	<b>խիստ</b>
----------------	------------	------------	-------------

Գիր եւ տառ միեւնոյն բանն են:

—○—


## ԱՐԵՒԻՆ ՀԵՏ

Լերան ետեւէն՝ անուշ ժալիտով,  
 Արեւն ինձ ըսաւ. — «Քեզ բարի՛ դիշե՛ր»...  
 Ես ալ կանչեցի. — «արե՛ւ ջան, շուտով  
 Դարձիր դու նորէն եւ ինձ նոր օր բեր»:

Ի՞նչ ըսել է՝

<b>լեռ</b>	<b>նորէն</b>	<b>ժալիտ</b>
------------	--------------	--------------

Լեռ եւ սար միեւնոյն բանն են:



## ԱՐԵՒ

Արե՛ւ, արե՛ւ, գո՛ւրս եկուր,  
 Քեզ բերեր ենք կերակուր.  
 Բու քոյրիկը՝ լուսնկան,  
 Բերաւ չամիչ մէկ աման:  
 Բաց երեսրդ, արեգակ,  
 Մէկ բուռ չամիչ քեզ կուտանք:  
 Օ՛խ, արեւը խաբեցինք,  
 Ամպին տակէն հանեցինք:

Ի՞նչ ըսել է՝

<b>լուսնկայ</b>	<b>լուսին</b>	<b>ամպ</b>	<b>չամիչ</b>
-----------------	---------------	------------	--------------

Գրելու համար կը գործածենի երկու տեսակ տառեր —  
 մեծ եւ պղտիկ:

Մեծ տառերուն զլխագիր կ'ըսենի:

Երբ բան մը գրել սկսինի, առաջին տառը զլխագիր  
 կը գրենի:



## ԾԵՐ ԱՐԾԻՒԾ

Թուչուններու թագաւոր արծիւը ծերացեր էր. ալ թըռչիւ զէր կրնար:

Թուչուններն եկան իրենց ծերացած արքային պատիւ տալու:

— Ծիւ, ծիւ, արծիւ արքայ, ի՞նչ է պատահեր քեզ. ի՞նչով կրնանք օգնել քեզ, — ըսին թուչունները իրենց թագաւորին:

— Թեւեր տուէք ինծի, թեւեր, որ ազատ թուչիմ կապոյտ երկինքին մէջ. իմ թեւերուս ուժը պակսեր է, — ըստւ ծերացած արծիւ արքան:

— Ծիւ, ծիւ, արծիւ արքայ, ուրիշ բան ուզես կ'ընենք քեզ համար, բայց թեւերնիս չենք կրնար տալ: Անոնք մեզի պէտք են թուչելու համար: Եւ յետոյ մեր թեւերը շատ պըդ-

տիկ են քեզի համար, — ըսին թուչունները, շարժեցին ի-  
րենց թեւերը եւ թուան գացին:  
Ծեր արծիւը մնաց մինակ եւ տխուր:

Ի՞նչ ըսել է՝

<b>արծիւ</b>	<b>ծերանալ</b>	<b>տխուր</b>	<b>երկինք</b>
<b>ծեր</b>	<b>թագաւոր</b>	<b>բոյն</b>	<b>արքայ</b>

Արծիւը իր բոյնը կը շինէ լեռներու բարձր կատարներուն վրայ:

Հայաստանի մէջ շատ բարձր լեռներ կան եւ անոնց վրայ արծիւները կը շինեն իրենց բոյները:

## ՍԽԱԼ ՀԱՇԻՒ

Հինգ ճնճղուկներ նստած էին ծառի մը ճիւղին վրայ: Պարոյր եւ Արմէն կը խաղային ծառին տակ:

— Պարոյր, եթէ քար մը նետեմ եւ երկու ճնճղուկ զարնեմ, ծառին վրայ քանի՞ հատ ճնճղուկ կը մնայ, հարցուց Արմէն:

— Եթէ հինգէն երկուքը զարնես, երեք կը մնայ, — պատասխանեց Պարոյր:

— Այ դուն խելացի, այդ ի՞նչպէս հաշիւ կ'ընես. Խորհէ՛ քիչ մը. քանի՞ հատ ճնճղուկ կը մնայ ծառին վրայ, — նորէն հարցուց Պարոյր:

— Իրա՛ւ ես, չխորհեցայ. հատ մըն ալ չի մնար, — խնդալով ըստւ Արմէն:


Ինչո՞ւ ոչ մէկ նինդուկ չի մնար ծառին վրայ:

Ի՞նչ ըսել է՝

<b>ոխալ</b>	<b>հաշիւ</b>	<b>ճնճղուկ</b>
-------------	--------------	----------------

Գլխագիրով կը գրենք մարդոց անունները — Հայկ, Վահան, Լեւոն, Անահիտ, Աստղիկ, Աշխեն:

Ո՞վ կը գործածէ այս անունները. — ամերիկացինե՞րը, գերմանինե՞րը, ռուսե՞րը թէ հայերը:



## ԱՆՎԱԽ ՀՈՎԸ

Հով, հով, ուժով հով,  
Ծառ ու ճիւղեր կոտրող հով,  
Խումբ խումբ ամպեր քշող հով,  
Կասլոյոտ ծովեր շարժող հով,  
Ադատ, անվախ փշող հով.  
Դուն ոչ ոքէ վախ չունիս  
Աստուծմէ՞ ալ վախ չունիս:

Ի՞նչ ըսել է՝

ՊՊԱՄ

Վախ չունիս



## ԾԵՐՈՒԿ ՀԻՒՐԸ

Աշնան վերջը քամին եկաւ  
Աւլեց դաշտեր, ձոր ու լեռ,  
Ու ամէնուն ալ լուր բերաւ,  
Թէ պիտի գայ ցուրտ ձմեռ:  
Ու մթնեցաւ երկինք-գետին,  
Մէզը պատեց դաշտ ու սար.  
Ցուրտը եկաւ, տիրեց երկրին,  
Ճերմակ հագաւ մեր աշխարհ:  
Մարդ, անասուն ծերուկ հիւրէն,  
Դողդղալով մտան տուն,  
Գետն ալ լոեց ցուրտի վախէն,  
Ա՛խ, հեռու է դեռ գարուն:

Ի՞նչ ըսել է՝

աւել  
աւլեց  
հիւր  
մէզ

մէկ  
գետ  
աւելի  
դաշտ

ձոր  
տիրեց  
անասուն  
դեռ

Ինչո՞ւ կ'ըսէ՝ ներմակ հագաւ մեր աշխարհ:  
Գետը ինչո՞ւ լոեց: Ինչո՞ւ կ'ըսէ ծերուկ հիւր:

## ԶԱՐ ԶՄԵՌԸԸ

Զմեռը մտածեց հալածել մարդիկը, կենդանիները եւ թունեները:

Ամենէն առաջ ձմեռը յարձակեցաւ թունեներուն վրայ:

Թունեները հասկցան թէ չար ձմեռը կուգայ, ձգեցին իրենց բոյները եւ թուան, դաշին տաք երկիրներ:

Զմեռը տեսաւ որ չի կրնար հասնիլ թունեներու ետեւէն եւ ա'լ աւելի չարացաւ: Մտաւ անտառը եւ յարձակեցաւ դաղաններուն վրայ:

Դաղանները երբ տեսան թէ ձմեռը կուգայ, մտան իրենց տաք որջերը եւ պահուեցան:



Ձմեռը դուրս ելաւ անտառէն եւ գնաց դէպի գետերն ու լիճերը: Ձմեռը պաղեցուց ջուրերը, սառոյցով ծածկեց գետերուն եւ լիճերուն երեսը եւ ուզեց մեռցնել բոլոր ձուկերը:

Բայց ձուկերը չվախցան, մտան ջուրին խորը, ուրտեղ ձմեռը չէր կրնար հասնիլ իրենց:

Ա'լ աւելի բարկացաւ ձմեռը եւ յարձակեցաւ մարդոց վրայ: Խածաւ անոնց քիթերն ու ականջները, պաղեցուց անոնց ձեռքերն ու ոտքերը:

— Օհօ՛, ձմեռն եկեր է, — ըսին մարդիկ իրարու, գոցեցին տուներու դուռներն ու պատուհանները, վառեցին վառարանները եւ ձմեռը դուրս քշեցին իրենց տուներէն:

Բարկացաւ, կատղեցաւ չար ձմեռը եւ հաստ ձիւնով ծածկեց փողոցներն ու տուները:

— Ի՞նչ աղուոր ձիւն է եկեր, իշնենք փողոց ձիւնադնդակ խաղանք, — ըսին պղտիկ տղաքը:

Հաղան իրենց տաք վերարկուները, հաստ ձեռնոցներ անցուցին իրենց ձեռքերը, առին փոքրիկ սահնակներն ու փողոց իջան:

Սահնակներով սահեցան, ձիւնէ մարդ չինեցին, ձիւնադնդակ խաղացին:

Զայրացաւ չար ձմեռը երբ տեսաւ որ նոյնիսկ պղտիկ տղաքը իրմէ չեն վախնար:

— Ձիւնս քիչ էր, հովերս ալ զօրաւոր չէին, — ըսաւ ձմեռը. կեցէք, երթամ ա'լ աւելի շատ ձիւն բերեմ, ա'լ աւելի զօրաւոր հովեր բերեմ:

Հսաւ, ժողվեց իր ձիւնը, առաւ իր հովերը եւ գնաց որ աւելի շատ ձիւն բերէ, աւելի զօրաւոր հովեր բերէ:

Երբ որ գարունը տեսաւ թէ ձմեռը ճամբայ է ելեր ու կ'երթայ, խնդալով եկաւ եւ իր հետ բերաւ կարմիր արեւը, կանաչ ու ծաղիկ եւ ուրախ երգող թունեներ:

Հայաստանի մէջ սաստիկ ձմեռ կ'ըլլայ:

Հոն այնչափ շատ ձիւն կուգայ, որ բոլորովին կը ժածկէ գիւղերու փոքրիկ տուները: Գիւղացիները բահով եւ թիւվ կը փորեն ձիւնը եւ իրենց համար նամբայ կը բանան փողոց ելլելու:

Ի՞նչ ըսել է՝

Հալածել	զայրացաւ	ձիւնադնդակ
կենդանի	յարձակեցաւ	ձեռնոց
դաղան	որջ	վերարկու
բահ	թի	սահնակ

Մեծ Արարատ տասնեօք հազար ոստի բարձրութիւն ունի, իսկ Փոքր Արարատ տասներեք հազար ոստի:

## ՊԱՊԸ ԵՒ ԹՈՌՆԻԿՆԵՐԸ

— Պապի'կ, ա՛յ պապիկ  
Մրինդ մը կ'առնե՞ս:

— Պապի'կ, ա՛յ պապիկ  
Խնձոր կը բերե՞ս:

— Պապի'կ ջան, պապի'կ,  
Հէքեաթ մը պատմէ՞:

— Պապի'կ, ինձ համար  
Սկիւռ մը բռնէ:

«Կեցէ՞ք, թռռնիկներ,  
Մէյ մը շունչ առնեմ,  
Հէքեաթն ալ պատմեմ,  
Սկիւռ ալ բռնեմ»:

Ի՞նչ ըսել է՝

սրինդ — Հէքեաթ

---

## ՎԱՀԱՆԻ ՆԱՄԱԿԲ ԻՐ ՄԱՄԻԿԻՆ

Իմ սիրելի՝ մամիկ,

Վաղը չէ միւս օրը նոր Տարի է:  
Կը չնորհաւորեմ քու եւ պապիկիս նոր Տարին։  
Մինչեւ հիմա ես ձեզի նամակ չէի գրեր, որովհետեւ  
Հայերէն լաւ գրել չէի կրնար։ Հիմա կրնամ եւ կը գրեմ,  
որ դուն եւ պապիկս տեսնէք թէ, ես ինչպէս Հայերէն նա-  
մակ իլը գրեմ։

Ամառը գիւղը աւելի աղէկ է, քան թէ քաղաքը։ Երբ  
մեր դալրոցին դասերը վերջանան եւ ամառուան արձակուր-  
դը սկսի, Հայրիկս մեզ ձեր գիւղը պիտի բերէ։  
Իմ փոքրիկ քոյրը՝ Անահիտ եւ պղտիկ եղբայրս՝ Սու-

րէն տակաւին կարդալ գրել չեն գիտեր։ Անոնք կը խնդրեն  
որ ես իրենց կողմէն ալ ձեզի բարեւեմ։

Ես ալ շատ, շատ սիրով կը բարեւեմ քեզ եւ սիրելի  
պապիկիս։

Թոռնիկ՝ ՎԱՀԱՆ

Ի՞նչ ըսել է՝  
Հնորհաւորել մամիկ պապիկ

Հայերէն լեզուն ունի երկու տեսակ տառեր — ձայնա-  
ւոր եւ բազաձայն։

---

## ՈՒՇԱՑԱԾ ԳԱՐՈՒԻՆ


Ո՞ւր մնացիր, կանա՛չ գարուն,  
Շատ ուշացար այս տարի դուն։  
Ան չար հովը իր պաղ շունչով  
Քե՞ղ ալ բռնեց, կապեց ուժով։

Թուչուններուդ ձայնը քնքոյշ,  
Շաղիկներուդ բոյրը անուշ,  
Շո՛ւտ բեր մեղի, բարի՛ գարուն,  
Բե՛ր ամէնուս նոր կեանք սիրուն։

Ի՞նչ ըսել է՝  
անգութ շունչ բոյր

---

Մեծ Արարատին գագաթը, ճմեռ թէ ամտո, միշտ  
ծածկուած է ձիւնով։



## ՀՈՎԸ

Ո՞վ տեսած է հովը.  
ո՞չ ես տեսած եմ, ո՞չ ալ դուն.  
ոչ ոք կրնայ տեսնել հովը.  
բայց երբ ծառերուն աերեւները կը շարժին, այդ հովն  
է որ կ'օրօրէ զանոնք:  
Ո՞վ տեսած է հովը.  
ո՞չ դուն տեսած ես, ո՞չ ալ ես.  
բայց երբ ծառերը իրենց գլուխները կը ծռեն,  
այդ հովն է որ կ'անցնի անոնց վրայէն:  
Ո՞վ տեսած է հովը.  
ո՞չ ես տեսած եմ, ո՞չ ալ դուն.  
բայց երբ փողոցէն քալելու ատեն, մէկը կը խլէ գըլ-  
խարկդ եւ գետին կը նետէ, այդ հովն է, որ կ'ընէ:

## ՀՐԱՅՐԻՆ ՏՕՆԱԾԱՌԸ

Կաղանդ Պապայի տունը ամէն տեսակ խաղալիքներ  
կային:

Գնդակ, տիկնիկ, սաւառնակ, երկաթուղի, նաւակ,  
ա՛լ ինչ ըսես որ չկար հոն:

Վաղը Ծնունդ է:

Վաղը Կաղանդ Պապան այս բոլոր նուէրները պիտի  
բաժնէ բարի տղաքներուն:

Կաղանդ Պապան նատեր է եւ կը խորհի.

— Հագուստներս փոխեմ, որ զիս չճանչնան եւ երթամ  
քաղաք: Տեսնեմ թէ բարի՞ն այն տղաքը, որոնց ես նուէր-  
ներ կուտամ:

Կաղանդ Պապան հանեց իր գեղեցիկ հագուստները եւ  
հագաւ հին, պատուտած լաթերը:

Վերարկու չհագաւ, գլխարկ ալ չդրաւ գլուխը: Ե-  
ղաւ խեղճ եւ աղքատ մարդու նման:

Կաղանդ Պապան իջաւ փողոց եւ քալեց: Քիչ ետքը նըս-  
տաւ գրան մը առջեւ:

Զիւն կուգար եւ պաղ հով կը փչէր:

Կաղանդ Պապան սկսաւ խեղճ ձայնով խնդրել իր քովէն  
անցնող մարդոց:

— կը մսիմ, անօթի՛ եմ, խղճացէ՛ք, պատառ մը հա՛ց  
տուէք:

Շատ մարդիկ եւ տղաքներ անցան Կաղանդ Պապային  
քովէն: Բայց մէկը չկեցաւ եւ բան մը չտուաւ անոր:

Փոքրիկ Հրայր կ'անցնէր այդ փողոցէն:

Հրայր տեսաւ ծերունին, որ կը գողար ցուրտէն:

— Խե՛ղճ եմ, անօթի եմ, կը մսիմ. պկտի՛կ տղայ, օդնէ՛  
ինծի, — կ'ըսէր մարդը:

Հրայր մօտեցաւ աղքատին եւ ըսաւ:

— Եկուր երթանք մեր տունը. հոն կը տաքնաս, իսկ  
ժայրիկս քեղի կերակուր կուտայ:

— Ես չեմ կրնար քալել, բարի տղայ, ոտքերս պաղեր  
են, — ըսաւ մարդը:

Հրայր քիչ մը խորհեցաւ թէ ինչ ընէ:

Հանեց իր վերարկուն, ծածկեց ծերունին եւ ըսաւ.  
— Դուն հոս սպասէ, ես կ'երթամ մեր տունը եւ քեղի  
համար հաց կը բերեմ:

Հրայր վազելով վերադարձաւ տուն:

— Խենթ տղայ, ի՞նչ ես ըրեր վերարկուդ. պաղ կ'առ-  
նես եւ կը հիւանդանաս, — բարկացաւ մայրիկը Հրայրի  
վրայ:

— Խեղճ մարդ մը տեսայ, մայրիկ, այնպէս խեղճ էր,  
այնպէս աղքատ: Ոչ վերարկու ունէր, ոչ ալ գլխարկ: Կը  
մսէր եւ անօթի էր: Անոր տուի վերարկուս: Դուն ալ քիչ մը  
հաց կուտա՞ս որ տանիմ իրեն, մայրիկ, — հարցուց Հրայր:  
Ճիշդ այդ վայրկեանին դուռին զանգը հնչեց:

Հրայր բացաւ դուռը: Ներս մտաւ կաղանդ Պապան:

Կաղանդ Պապան հազեր էր կարմիր մուշտակ մը, գըլ-  
խուն դրեր էր կարմիր գլխարկ եւ ոտքերուն ունէր կարմիր  
կօշիկներ:

Կաղանդ Պապան մէկ ճեռքով բռնած էր տօնածառ մը,  
խսկ միւս ճեռքով տուփ մը եւ Հրայրին վերարկուն:

— Մայրիկ, մայրիկ, կաղանդ Պապան եկաւ. նայէ՛,  
իմ վերարկուն ալ բերաւ, — ըսաւ Հրայր զարմացած:

— Այո՛, տղա՛ս, ասիկա քու վերարկուն է, — ըսաւ  
կաղանդ Պապան, — աս ալ տօնածառ մը եւ նուէրներ քեզ  
համար: Դուն բարի եղար եւ ինծի տուիր քու վերարկուն:  
Ես ալ քեզ համար տօնածառ եւ նուէրներ բերի: Կաղանդ  
Պապան միշտ կը սիրէ բարի տղաքը:

Կաղանդ Պապան վար դրաւ տօնածառը, նուէրներու  
տուփը եւ խկոյն հեռացաւ:

Ի՞նչ ըսել է՝

խաղալիք	տօնածառ	մօրուք
տիկնիկ	երկաթուղի	տուփ
սաւառնակ	մուշտակ	հնչեց
*—		

Հայերէն ձայնաւոր տառերը եօթ հատ են. — ա, ե, է,  
ը, ի, ո:

Միւս երեսունմէկ տառերը բաղաձայն են:



### ՃՆՃՂՈՒԿ

Ճնճղուկ մը շիներ էր իր բոյնը աղարակի տան պատին  
վրայ:

Քիչ մը անդին աղարակին հաւերուն բոյնն էր:

Ցորեկը հաւերն ու վառեակները դուրս կուղային ի-  
րենց բոյնէն: Աղարակին տէրը կուտ կը նետէր անոնց: Հա-  
ւերն ու վառեակները կուտը կ'ուտէին, կը պատէին պար-  
տէզին մէջ եւ դիշերը նորէն կը մտնէին իրենց բոյնը քնա-  
հալու:

Երբ աղարակին տէրը կուտ կը նետէր հաւերուն,  
փոքրիկ ճնճղուկն ալ վար կը թռչէր իր բոյնէն եւ կուգար  
հաւերուն հետ կուտ ուտելու:

Եկաւ ձմեռը:

Զիւնը ծածկեց գետինը:



Հաւերն ու վառեակները այլ եւս դուրս չէին գար ի-  
բենց բոյնէն։ Աղարակին տէրը անոնց կերակուր կուտար  
բոյնին մէջ։

Խեղճ փոքրիկ ճնճղուկը այլեւս չէր կրնար իբեն հա-  
մար կերակուր դանել։ Ամբողջ օրը ասդին անդին կը թը-  
չէր եւ հազիւ կրնար մէկ երկու հատիկ ցորեն դանել։

Զիւն կուղար, պաղ հով կը փչէր։

Խեղճ թոշնիկը անօթի էր եւ կը մսէր։ Թոշնիկը վար  
կը նայէր հաւերուն բոյնին եւ կը խորհէր։

— Ի՞նչ երջանիկ թոշուններ են սա հաւերն ու վառեակ-  
ները։ Տաք բոյն ունին եւ տէրն ալ առատ կերակուր կու-  
տայ անոնց։ Իսկ ես թէ՛ կը մսիմ բոյնիս մէջ եւ թէ՛ անօթի  
եմ։

Առտու մըն ալ ճնճղուկը աղմուկէ մը արթնցաւ։  
Նայեցաւ եւ տեսաւ որ աղարակին տէրը մտաւ հաւա-  
րունը, քանի մը վառեակներ բոնեց, դուրս հանեց եւ անոնց  
գլուխները կտրեց։

Ճնճղուկը այս որ տեսաւ, վախցաւ եւ ըսաւ ինքնիրեն։

«Ի՞նչ երջանիկ եմ ես. թէեւ անօթի եմ եւ բոյնս ալ  
պաղէ, բայց ես ազատ եմ։ Ոչ ոք կրնայ բռնել զիս եւ գլուխո-  
կտրել։ Աւելի լաւ է անօթի եւ ազատ ըլլալ, քան թէ կուշտ,  
բայց գերի ըլլալ»։

Ի՞նչ ըսել է՝


Ճնճղուկ  
աղարակ  
բոյն

Երջանիկ  
վառեակ  
հատիկ

Հաւարուն  
ցորենի հատիկ  
գերի

Արաբատէն գատ Հայաստանի մէջ ուրիշ բարձր լեռներ  
ալ կան։

Այդ բարձր լեռներն են — Արագած, Սիսան, Ներ-  
րավը եւ Գրգուռ։



## ԱՐԻՒԽԸ ԵՒ ՇՆԻԿԸ

Երկաթէ խոշոր վանդակի մը ետեւ փակած էին առիւծ  
մը։ Առիւծը կերակրելու համար տէրը ամէն օր խոշոր պա-

տառ միս կամ փոքրիկ կենդանի մը կը նետէր վանդակին մէջ:

Օր մըն ալ տէրը չնիկ մը նետեց առիւծին վանդակը:

Շնիկը, երբ տեսաւ խոշոր առիւծը, այնպէս վախցաւ, որ կծկուեցաւ վանդակին մէկ անկիւնը:

Առիւծը ելաւ իր տեղէն, մօտեցաւ չնիկին եւ սկսաւ հոտուրտալ զայն:

Շնիկը վախէն պառկեցաւ կոնակին վրայ, վեր բարձրացուց թաթերը եւ սկսաւ շարժել պոչը:

Առիւծը իր թաթով կամաց մը դպաւ չնիկին:

Շնիկը ցատկեց տեղէն եւ կեցաւ ետեւի ոտքերուն վրայ:

Առիւծը հայեցաւ չնիկին եւ ա'լ չդպաւ անոր:

Ատկէ ետքը չնիկին ու առիւծը միասին ապրեցան վանդակին մէջ:

Առիւծը սիրեց փոքրիկ չնիկը եւ բարեկամացաւ անոր հետ: Ե՞ր առիւծին միս կը բերէին, ան չնիկին ալ բաժին կուտար:

Ցորեկը առիւծը կը խաղար չնիկին հետ: Գիշերը, երբ առիւծը կը քնանար, չնիկը կը պառկէր առիւծին քովը եւ իր գլուխը կը դնէր անոր թաթին վրայ:

Այսպէս անոնք ապրեցան ամրող տարի մը:

Օր մը չնիկը հիւանդացաւ եւ մեռաւ:

Առիւծը մօտեցաւ չնիկին, հոտուրտաց, լիզեց եւ թաթով շարժեց անոր մարմինը:

Երբ առիւծը հասկցաւ որ իր բարեկամը մեռած է, թօթուեց իր բաշը եւ մռնչեց:

Յետոյ յարձակեցաւ եւ սկսաւ կրծել վանդակին երկաթէ ձողերը:

Ամբողջ օրը առիւծը մռնչելով վանդակին մէջ մէկ կողմէն միւս կողմը կը նետուէր:

Վերջապէս յոդնեցաւ, պառկեցաւ չնիկին քով, իր թաթերով գրկեց չնիկին մպրմինը եւ լոեց:

Վեց օր առիւծը այսպէս պառկած մնաց: Եօթերորդ օրը առիւծը մեռաւ:

Ի՞նչ ըսել է՝

վանդակ  
ձող  
կծկուիլ

չնիկ  
առիւծ  
թաթ

բաշ  
թօթուել  
մռնչել

—————\*

Առիւծները կ'ապրին Ափրիկէի, Արարիոյ եւ Հնդկաստանի մէջ:

Հայաստանի մէջ առիւծ չկայ:

Գլխագիրով կը գրենի երկիրներու անունները — Միացեալ նահանգներ, Հայաստան, Ֆրանսա, Խոալիա:

## Բ Ո Բ Ը

Հրշէջները խոշոր շուն մը ունէին, անունը Բոր:

Բորը շատ խելացի էր:

Երբ հրշէջները կ'երթային հրդեհ մարելու, Բորն ալ իրենց հետ կը տանէին:

Բորը կը տեսնէր թէ ինչպէս հրշէջները այրող տռւներու մէջէն մարդիկ կ'ազատէին: Բորը ինքն ալ սկսաւ նոյն բանը ընել. կը մտնէր այրող տռւներու մէջ եւ փոքրիկ տղաքներ կ'ազատէր:

Անգամ մը տուն մը կ'այրէր: Տան մէջ բնակողները աճապարանքով դուրս էին փախեր: Միայն փոքրիկ աղջիկ մը մնացեր էր տան մէջ: Կրակը սաստիկ էր եւ ոչ ոք կը համարձակէր մտնել տունէն ներս:

Փոքրիկ աղջկան մայրը դուրսը կեցած կուլար եւ կը խնդրէր որ ազատեն իր զաւակը:

— Ա՛խ, ազատեցէ՞ք իմ զաւակս, — կ'ըսէր խեղճ կինը: Բորը կեցած էր աղջկան մօրը քով եւ կը նայէր անոր երեսին:

Խեղճ կինը երբ տեսաւ Բորը, դարձաւ անոր եւ ըսաւ.

— Իմ բարի' Բոր, դո՛ւն ազատէ աղջիկս:

Շունը կարծես թէ հասկցաւ կնոջ ըսածը: Վազեց դէպի տունը եւ մտաւ ներս: Քիչ ետքը կրակի եւ ծուխի մէջէն դուրս եկաւ Բորը: Խելացի կենդանին իր ակռաներով ամուր բռներ էր փոքրիկ աղջկան հագուստներէն: Բորը բերաւ փոքրիկ աղջիկը եւ զգուշութեամբ դրաւ մօրը առջեւ: Ուրախացած մայրը գրկեց իր երախան:

Բորը նորէն մտաւ տունը:

Այս անդամ Բորը դուրս եկաւ բերնով բռնած խոչոր տիկնիկ մը:

Երբ հոն գտնուող մարդիկ այդ տեսան, բարձր ձայնով խնդաւ սկսան:

Ի՞նչ ըսել է՝

Հրդէն  
Ճուխ  
Հրշէջ

բռնկիլ  
աճապարանք  
բռնկած

զաւակ  
տիկնիկ  
համարձակիլ

—————o—————

Ինչո՞ւ Բորը այրող տունին հանից տիկնիկը:  
Ինչո՞ւ Բոր գլխազիրով կը գրենք:

## ԳԱՐՆԱՆ ԿԱՐՈՏ

Կարօտ ենք քեղի, զեղեցիկ գարուն,  
Շո՛ւտ եկուր եւ մեզ բեր տաքուկ օրեր,  
Բեր պայծառ արեւ, բե՛ր ծաղիկ սիրուն,  
Բե՛ր երդող թռչուն, բե՛ր կանաչ դաշտեր:  
Բա՛ց մեր դուները, բա՛ց մեր պատուհան,  
Թող բացուին, ծաղկին վարդ, մեխակ, շուշան.  
Գոց սենեակներէն ելլենք ազատինք,  
Կանաչ դաշտ երթանք, խաղանք, ցատկուտենք:

Ի՞նչ ըսել է՝

Վարդ — մեխակ — շուշան



## ԱՐԱԳԻԼ

Ա՛յ արագիլ, բարո՛վ եկար,  
Դո՛ւն արագիլ — բարո՛վ եկար.  
Մեղի գարնան լուրը բերիր,  
Մեր սիրտերը ուրախ ըրիր:  
Ա՛յ արագիլ, մեղի իջիր,  
Դուն արագիլ, մեր տունն իջիր,  
Մեր տանիքին քու բոյնը դիր:  
Ա՛յ մեր սիրուն դուն արագիլ:

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԱԳԻԼԸ

Հայաստանի մէջ շատ արագիլներ կան:

Արագիլը իր բոյնը կը չինէ բարձր ծառերու կամ տուներու տանիքներուն վրայ:

Արագիլը շատ կը վախնայ ցուրտէն:

Չմեռը արագիլները կը հեռանան Հայաստանէն: Անոնք կ'երթան տաք երկիրներ:

Գարունը, երբ օդը տաքնայ, արագիլները նորէն կը վերադառնան Հայաստան:

Երբ արագիլը տաք երկիրէ վերադառնայ, միշտ կ'երթայի իւ կը գտնէ իր հին բոյնը:

Արագիլները շատ օգտակար թուչուններ են:

Արագիլները կը սպաննեն օձերը:

Ի՞նչ ըսել է՝

արագիլ  
լուր

տանիք  
օգտակար

օգուտ  
օձ

Գլխագիրավ կը զրենք քաղաքներու անունները — Ռւաշինկը-ըն, Երեւան, Լոնտոն, Փարփակ:

Այս քաղաքները ո՞ր երկիրներու մէջ են:

## ԽՕՍՊՈՂ ԱԱՐԵԱԿԸ

Ծերունի թուչնորսը սարեակ մը ունէր:

Սարեակը այնպէս վարժուած էր որ, ծերունին զայն վանդակին մէջ չէր պահեր: Սարեակը ազատ կը թուչէր սենեակին մէջ եւ չէր փախչեր դուրս: Թուչնորսը սարեակը վարժեցուցած էր խօսելու:

Երբ ծերունին դուրսէն տուն կուգար, սենեակին դուռը կը բանար եւ կը կանչէր.

— Փոքրիկ սարեակ, ո՞ւր ես դուն:

Սարեակը կը պատասխանէր.

— Հո'ս եմ, հո'ս եմ:

Ծերունին թունիկ մը ունէր, անունը Գուրգէն:

Գուրգէն Խաչիկ անունով ընկեր մը ունէր:

Խաչիկ յաճախ կուգար Գուրգէնին հետ խաղալու:

Օր մըն ալ, երբ ծերունին եւ Գուրգէնը տունը չէին,

Խաչիկ եկաւ, բռնեց սարեակը եւ դրաւ իր գրպանը:

Երբ Խաչիկ կ'ուզէր սենեակին դուրս ելել, ներս մտաւ ծերունին եւ հարցուց.

— Փոքրիկ սարեակս, ո՞ւր ես դուն:

— Հո'ս եմ, հո'ս եմ, — պատասխանեց սարեակը Խաչիկին գրպանէն:

Ծերունին առաւ սարեակը չար տղու ձեռքէն, բարկացաւ անոր եւ պատուիրեց որ այլ եւս իր տունը չդայ:

Ի՞նչ ըսել է՝

սարեակ  
թուչուն  
որս

թուչնորս  
ձկնորս  
որսորդ

ծերունի  
յաճախ  
թոռնիկ

## ԾԱՌԸ

Գարնանը ծառին բողբոջները շատ կանուխ բացուեցան:

— Առնեմ տանի՞մ այս բողբոջները, — հարցուց ցուրտ հովք:

— Ո՛չ, հանդիսատ ձգէ զանոնք, մինչեւ որ ծաղիկները բացուին, — պատասխանեց ծառը գողալով:

Հովք անցաւ ու գնաց:

Օրերը տաքցան, ծառին ծաղիկները բացուեցան եւ թուչունները սկսան երգել ծառին ճիւղերուն վրայ:

Կրկին եկաւ հովք եւ հարցուց.

— Առնեմ տանի՞մ այս ծաղիկները:


— Ո՛չ, հանդիսատ ձգէ զանոնք, մինչեւ որ պտուղները հասուննան, — ըստու ծառը:

Եկաւ ամառը. ծառին պտուղները հասունցան:

Ծառին քով եկաւ փոքրիկ աղջիկ մը եւ հարցուց.

— Առնեմ տանի՞մ այս պտուղները:

— Այո՛, ա՛ռ ամէնը, ինչ որ կը տեսնես. այս բոլոր



պտուղները քո'ւկդ են,— ըսաւ ծառը եւ վար կախեց իր  
ճիւղերը:

Եւ փոքրիկ աղջիկը քաղեց ծառին պտուղները:  
Ի՞նչ ըսել է՝

բողբոջ  
կրկին

կատար  
ճիւղ

պտուղ  
հասուն

## ՀԱՄԼԻԿԻՆ ԱՂՕԹՔԸ

Երեկոյ էր:

Համլիկ կը պատրաստուէր քնանալու:

Մայրիկը անոր հագուստները հանեց եւ ըսաւ.

— Դէ՛, հիմա աղօթէ՛:

Համլիկ չոքեցաւ իր անկողնին մէջ, «Հայր մեր»ը ը-  
սաւ, ապա դէպի վեր նայելով, խնդրեց Աստուծմէ.

— Աստուծմէ ջան, պահէ՛ հայրիկս, մայրիկս, Մուշե-  
ղը, Աշխէնը, Նուարդը, Արփիկը...— ըսաւ ու կեցաւ:

— Ալ ո՞վ կ'ուզես որ պահէ Աստուծմէ, — հարցուց  
մայրիկը:

— Պապիկը, մամիկը, հօրեղբայր Վահանը, չեռի  
Տիգրանը, Ռուբէնը, Լեւոնը եւ Կուտիկը,— ըսաւ Համլիկ:  
Ռուբէն եւ Լեւոն Համլիկին ընկերներն էին, իսկ Կու-  
տիկ իրենց շունն էր:

Համլիկ աղօթքը լրացուց եւ ուրախ ուրախ մտաւ վեր-  
մակին տակ:

Մայրիկը խնդալով համբուրեց Համլիկը եւ ըսաւ.

— Այ դուն սատանայ, Կուտիկն ալ խառնեցիր մեզի  
հետ:

— Ի՞նչ կ'ըլլայ որ... կարելի չէ՞,— հարցուց Համլիկ:

— Չէ՞ որ Կուտիկը շուն է,— ըսաւ մայրիկը:

— Անանկ է Կուտիկը չպահես, Աստուծմէ, Կուտիկը  
ձգէ...— ըսաւ Համլիկ:

Մայրիկը խնդալով կրկին համբուրեց Համլիկը եւ  
դուրս ելաւ սենեակէն:

Համլիկ սկսաւ խորհիլ.— «Ինչո՞ւ Աստուծմէ Կուտիկը  
չպահէ»:

Խորհեցաւ, խորհեցաւ, ետքը գլուխը հանեց վերմակին  
տակէն եւ շնչաց.

— Չէ՛, Աստուծմէ ջան, չէ, Կուտիկն ալ պահէ, բայց  
մայրիկիս չ'ըսես:

Ի՞նչ ըսել է՝

երեկոյ  
աղօթք

աղօթել  
վերմակ

Անչայ  
ովկիանոս

Գլխագիրով կը գրենք ովկիանոսներու եւ ծովերու ա-  
նունները.—

Ատլանտեան Ովկիանոս, Խաղաղական Ովկիանոս, Սեւ  
Շով, Միջերկրական Շով, Կասպից Շով:

Այս ծովերէն ո՞ր մէկը Հայաստանին աւելի մօտիկ է:



### Ծի՛Շկին ճ՛ռՃԸ

Կախուած է ճիւղէն ճոճը ծիտիկի.  
Փչէ՛, հովի'կ, փչէ՛.  
Փչէ՛, օրօրէ՛ ճոճը ծիտիկի.  
Նանի՛, ծիտիկ նանի՛:

Ծիտիկը ահա երազ կը տեսնէ.  
Փչէ՛, հովի'կ, փչէ՛.  
Ծիտիկի քունը անուշ կը տանի  
Նանի՛, ծիտիկ, նանի՛:

Զգո՛յշ, ծիտիկը չարթըննայ քունէն.  
Փչէ՛, հովի'կ, փչէ՛.  
Փչէ՛, օրօրէ՛, ճոճը ծիտիկի.  
Նանի՛, ծիտիկ, նանի՛:

Դուն գիտե՞ս քէ՝

Ճոճ՝ օրբոց լսել է.  
Ծիտիկ՝ թռչնիկ լսել է.  
Նանի՛ ֆնացիր լսել է:



### ՎԱԽԿՈՏ ԸՆԿԵՐԸ

Երկու գիւղացի բարեկամներ, Գրիգոր ու Սմբատ,  
Դրացի գիւղը կ'երթային:

Գրիգոր հրացան մը ունէր իր ուսէն կախած:  
Ճամբան կ'անցնէր անտառին մէջէն:

Երբ Երկու բարեկամներ անտառ մտան, յանկարծ տե-  
սան արջ մը, որ կուգար գէպի իրենց կողմը:

Գրիգոր, շուտ մը բարձրացաւ ծառի մը վրայ:

Սմբատ չկրցաւ ծառը ելլել եւ մնաց վարը:

Արջը արդէն կը մօտենար:

Սմբատ յիշեց որ արջը մեռած մարդուն չի գովիր: Իս-  
կոյն պառկեցաւ գետնին վրայ, շունչը պահեց եւ մնաց տն-  
շարժ, մեռելի նման:

Արջը կեցաւ Սմբատին քով, դունջը մօտեցուց անոր  
գլխուն, հոտուրաց եւ ձգեց ու հեռացաւ:

Երբ արջը հեռացաւ, Գրիգոր վար իշաւ ծառէն և. Հարցուց Սմբատին.

— Ես ծառին վրայէն տեսայ որ արջը քեզի բան մը ըստ: Ի՞նչ ըստ քեզի արջը, Սմբատ:

— Արջը ըստ թէ, ուրիշ անդամ Գրիգորի նման վախկոտ ընկերոջ հետ տեղ չերթաս, պատասխանեց Սմբատ:

Ի՞նչ ըստ է՝

Հրացան	շունչ	Դրացի
արջ	յանկարծ	Հոտուըտալ

—————o————

Հայատանի մէջ շատ լիներ կան:

Հայատանի լիներէն մէկ ժանին խոշոր են, միւսները՝ պգորիկ:

Հայատանի խոշոր լիները երեք հատ են — Վանի Լին, Անտանի Լին, Ուրմիոյ Լին:

—————o————

## ԶԱՆԱՍԷՐ ՏՂԱՆ

Զանասէր տղան, պատուհանին քով  
Դասը կը սերտէր,

Իսկ արեւը վառ — «Դո՛ւրս եկուր, խաղանք,  
Դո՛ւրս եկուր» — կ'ըսէր.

«Զի՞ բաւեր որքան գրեցիր, տղա՛ս,  
Քիչ մ'ալ չխաղա՞ս.

«Դո՛ւրս եկուր, նայէ՛, ի՞նչ լաւ է դուրսը,  
Հերիք չէ՞ կարդաս»:

— Զէ՛, արե՛ւ, խաղէն օգուտ չեմ տեսներ,  
Զգէ՛ որ սերտէմ,

Նախ դասս սորվիմ ու ետքը անհոգ  
Խաղամ ու ցատկեմ:

Ու տղան նորէն դասը կը կարդայ,  
Քիրը կը գրէ:

«Է՛յ, սիրուն տղայ», — Թոշնիկը կ'ըսէ,  
«Քիչ մը շուտ ըրէ,

«Ալ բա՛ւ է կարդաս, քիչ մը երգ լսէ,  
Ցատկէ ու վազէ».

— Զէ՛, թոշնիկ, խնդրեմ, ինձ մի խանգարեր,  
Քիչ մը սպասէ՛,  
Երբ դասս սերտէմ, պիտի գամ պարտէզ  
Ու երգդ լսեմ:

Ու տղան նորէն դասը կը սերտէ,  
Գիրը կը գրէ:

Այժմ ալ անդիէն կարմիր կեռասը կը հրահիրէ,  
«Հերիք չէ՞, մանչուկ, գրես ու կարդաս  
Քիչ մ'ալ չխաղա՞ս.

«Զգէ՛, դո՛ւրս եկուր. չըլլա՞ր որ դասդ  
Քիչ մը քիչ գիտնաս»:

— Զէ՛, կարմիր կեռաս, չէ, ատենը չէ,  
Խաղէն շահ չկայ.

Զգէ՛ որ առաջ դասերս սերտէմ.  
Խաղի ատեն կայ:

Եւ ահա տղան դասը լրացուց,  
Գլխարկը առաւ,

Գիրք, մատիտ, տետրակ, ամէնը ժողվեց  
Դարակը դրաւ.

Եւ ուրախ, զուարթ, տունէն դուրս թուաւ  
Ու վազեց պարտէզ:

— Է՛յ, ան ո՞վ էր, ո՞վ, որ զիս կը կանչէր,  
Դո՛ւրս եկէք, տեսնեմ:

Դո՛ւրս եկէք, խաղանք, դասերս գիտեմ,  
Հիմա ազատ եմ:

Ու արեւն անոր անուշ ժպիտով  
Ողջունեց վերէն,  
Թոշուններն ամէն ճիւծիւ երգեցին  
Նորէն ու նորէն,

Իսկ կեռասենին իր լեցուն ճիւղը  
Անոր երկնցուց.  
Զանասէր տղան գրպանները ամբողջ կեռասով լեցուց:

Ի՞նչ ըսել է՝

Ճանասէր	Խանդարել	Կեռասենի
սերտել	մանչուկ	ժպիտ
ցատկել	կեռաս	ժպտիլ

Գլխագիրով կը զրենք լիներու անունները — Միշիկըն  
Լին, Իրի Լին, Սեւանի Լին, Վանի Լին:  
Այս լիներէն ո՞ր մէկը Հայաստանի մէջ է:

## ՀՈՎՆ ՈՒ ԱՆՁՐԵՒԸ

Հովն ու անձրեւը կը ծեծէին գիւղացիին տան պատուհանը:

— Ի՞նչու կը ծեծես այդ պատուհանը, — Հարցուց անձրեւը հովին:

— Ես կը սիրեմ ազատ թուչիլ, — ըստ հովը: Ես չեմ սիրեր որ իմ առջեւ ճամբաս գոց ըլլայ: Այս պատուհանը գոցերէ ճամբաս: Ան չի ճգեր որ ազատ մտնեմ տուն եւ ելլեմ: Եթէ չըացուի, պիտի կոտրեմ:

— Ի՞նչ չա՞ր ես, հով, ատո՞ր համար կը ծեծես գիւղացիին պատուհանը, — ըստ անձրեւը:

— Այս՛, կ'ուղեմ կոտրել: իսկ դո՞ւն ինչու կը ծեծես այս պատուհանը, — Հարցուց հովը:

— Ես բարի լուր բերել եմ գիւղացիին: Ես պիտի ըսեմ



անոր թէ, իր արտը ջրեցի եւ շատ ցորեն պիտի լուսնի, —  
պատասխանեց անձրեւը:

Ի՞նչ ըսել է՝

լուր	պարի լուր	արտ	ցորեն բուսնիւ
------	-----------	-----	------------------


Գիւղացիները կ'ապրին գիւղերուն մէջ:

Քաղաքացիները կ'ապրին քաղաքներուն մէջ:

Գիւղացիները քաղաքացիներէն շատ են: Հայաստանի մէջ ալ գիւղացիները աւելի շատ են, քան  
քէ քաղաքացիները:

## ՀՐԱՆՏԻՆ ԴՐՈՇԱԿԸ

Հրանտ իր հայրիկին հետ պտոյտի ելեր էր: Երբ առնք տուն կը գառնային, քովի փողոցին նուագի ձայներ լուեցին:



**Փողոցը խաղաղ տղաքը վաղեցին դէպի նուազին կողմը:**

Հրանտ քաշեց հայրիկին թեւը.

— Մենք ալ երթանք, մենք ալ երթանք, հայրիկ,  
տեսնենք ի՞նչ կայ հոն, — ըստ Հրանտ:

Հրանտ եւ հայրիկը արագ արագ քալեցին դէպի նուազին կողմը: Երբ փողոցին անկիւնը հասան, իրենց դիմացը  
ելաւ զինուորներու վաշտ մը:

Զինուորներու առջեւէն կ'երթար ձիու վրայ նստած  
սպայ մը: Անոր ետեւէն կը քալէր զինուոր մը, որ բարձր  
ըսնած էր դրօշակը: Անոր երկու քովկերէն կը քալէին ուրիշ  
երկու զինուորներ, հրացանները ուսերուն:

Ամենէն վերջը կուգային վաշտին զինուորները:

Փողոցէն քալող մարդիկ կը կենային եւ կը նայէին  
անցնող զինուորներուն:

Երբ դրօշակը տանող զինուորը կը մօտենար, ամէն  
մարդ իր զիմարկը կը հանէր:

Հրանտի հայրիկին ալ հանեց իր գլխարկը:

Հրանտ զարմացած նայեցաւ հօրը:  
— Դուն որո՞ւ կը բարեւես, հայրիկ, զինուորներո՞ւն,

— Հարցուց Հրանտ:

— Ո՛չ, տղա՛ս, ես դրօշակին կը բարեւեմ, — պատասխանեց հայրիկը:

— Դրօշակի՞ն կը բարեւես, ինչո՞ւ, — կրկին հարցուց  
Հրանտ:

— Որովհեաւ դրօշակը ամենէն սիրելի բանն է: Ամէն  
մարդ պէտք է սիրէ իր երկրին դրօշակը, ամէն մարդ պիտի  
բարեւէ անոր, — պատասխանեց հայրիկը:

Զինուորները արդէն հեռացեր էին:

Հրանտ եւ իր հայրիկը շարունակեցին իրենց ճամբան:

Քիչ մը խորհելէ ետք, Հրանտ նորէն հարցուց.

— Երբ ես մեծնամ, ե՞ս ալ զինուոր պիտի դառնամ  
հայրիկ:

— Այո՛, տղա՛ս, դուն ալ զինուոր պիտի ըլլաս եւ  
պաշտպանես քու հայրննիքիդ դրօշակը: Տեսա՞ր այն զին-  
ուորները: Եթէ մէկը փորձէ խլել անոնց ձեռքէն իրենց  
դրօշակը, անոնք պիտի կռուին եւ չտան իրենց դրօշակը, —  
ըստու հայրիկը:

Հրանտ եւ հայրիկը արդէն հասեր էին իրենց տունը:

Հրանտ հօրմէն առաջ ներս մտաւ տուն եւ հպարտ հը-  
պարտ ըստ իր քրոջ:

— Գիտե՞ս, Անահիտ, երբ ես մեծնամ, զինուոր պիտի  
ըլլամ եւ իմ դրօշակը պաշտպանեմ, — գիտե՞ս, հայրիկը ը-  
ստ:

Խնձ ըսել է՝

դրօշակ  
նուագ

զինուոր  
պաշտպանել

վաշտ  
սպայ

————\*

Միացեալ Նահանգներու դրօշակին վրայ տասներեք  
ներմակ եւ կարմիր շերտեր կան:

Ամերիկեան դրօշակին մէկ անկիւնը զարդարուած է  
բառասուն եւ ուր ներմակ աստղերով:

Ասոր համար ամերիկեան դրօշակը կը կոչենի Աստղ-  
գարդ Դրօշ:

Հայկական դրօշակը երեք գոյն ունի — վերը՝ կարմիր,  
մէջտեղը՝ կապոյտ եւ վարը՝ նարինջի գոյն:

Երեք գոյն ունենալուն համար, հայկական դրօշակը կը  
կոչենի Եռագոյն Դրօշ կամ Հայկական Եռագոյն:



## ՍԱԻԿՈՆԱԿՆԵՐ

Սուսանակներ, սուսանակներ,  
վեր նայեցէք մէջ մը, վեր.  
Էհէ՛, ի՞նչ բարձըր կը թոխն,  
Աչքիդ հաղիւ կ'երեխն:  
Օ՛, նայեցէք, տուներէն վեր.  
Ասդին, ասդին, շա՛տ, շա՛տ վեր,  
Ամպէն ալ վեր, վա՛յ, կը ծոխն.  
Տեսէք ինչպէս շեղ կը թոխն:  
Քանի՛ հատ են, օ՛, քանի՛ հատ.  
Ի՞նչ լաւ է հոն, ի՞նչ ազատ.  
Ճամբաները շխակ, դիւրին  
Որ կողմ ուզեն կը թոխն:

Թուի՛ր, թնդա՛՝ տըա տա տա տա.  
Մերենան է որ կը դառնայ՝ տըա տա տա տա:


Ի՞նչ ըսել է՝

Հիտակ  
Դիւրին

Վողոց  
Ճերենայ

Պողոսայ  
թնդալ

—\*—



## Ի՞նչ Կ'ԸՍԷՐ ՐԵՏԻՕՆ

Հերմինէ, Պերճ և Սօնիկ նստեցան բէտիօ լոելու:  
Պերճ բացաւ բէտիօն:  
Դին-դին-դին, հնչեց բէտիօին զանգը:  
Բէտիօ ծանուցողը կ'ըսէր.

— Հիմա դուք պիտի լսէք նուագ մը, որ պիտի գայ Զուիցերիայէն։ Ես կը խօսիմ ձեզի Զուիցերիայէն։ Ասիկա փոքրիկ գիւղ մըն է։ գիւղին քովը գեղեցիկ լիճ մը եւ շուրջը բարձր լեռներ կան։ Նախ նուագ պիտի լսէք, ապա երգ։ Պիտի երգեն այս գիւղին տղաքներն ու աղջեկները. լսեցէ։

Նուագը սկսաւ։

Բէտիօի մէջէն լսուեցաւ սրինգներու մեղմ ձայնը։ Քիչ վերջը հնչեցին ջութակները, ապա փողերը եւ թմբուկները։ Նուագը հետղհետէ մեղմացաւ եւ դադրեցաւ։

Հիմակ ալ երգիչներու խումբը սկսաւ երգել։ Խումբը կ'երդէր գեղեցիկ լիճերու, բարձր լեռներու եւ կանաչ անտառներու երգը։

Երգը այնպէս պարզ կը լսուէր որ, կարծես թէ երգողները քովի սենեակն ըլլային։

Տղաքը շատ սիրեցին երգն ալ, նուագն ալ։

— Ի՞նչ աղոտոր էր, — ըստ Պերճ, երբ բէտիօն լոեց։ Զուիցերիան ո՞րչափ հեռու է այստեղէն։

— Օ՛, շա՛տ, շա՛տ հեռու է, — ըստ Հերմինէ։

— Իսկ Հայաստան որչափ հեռու է, — կրկին հարցուց Պերճ։

— Հայաստան Զուիցերիայէն ալ հեռու է, — պատասխանեց Հերմինէ։

— Հայաստանի մէջ ալ բէտիօ կա՞յ, — հարցուց փոքրիկ Սօնիկ։

— Կարծեմ թէ կայ, բայց աւելի աղէկ է, երթանք հայրիկին հարցնենք, — ըստ Հերմինէ։

Եւ երեքը միասին դացին հայրիկին սենեակը։

— Հայրիկ, ըսէ՛, Հայաստանի մէջ ալ բէտիօ կա՞յ, — ամենէն առաջ հարցուց փոքրիկ Սօնիկ։

— Այս՛, աղջիկ, Հայաստանի մէջ ալ բէտիօ կայ, — պատասխանեց հայրիկը։

— Քիչ առաջ մենք Զուիցերիայէն հեռարձակած երգ եւ նուագ լսեցինք։ Հայաստանէն ալ հոս կրնա՞նք բէտիօ լսել, հայրիկ, — հարցուց Պերճ։

— Հարկա՛ւ կրնանք։ Եթէ Հայաստանի մէջ գօրաւոր բէտիօ կայան ըլլայ, այնտեղէն ալ երգ եւ նուագ կը նանք լսել հոս, — ըստ հայրիկը։

— Հապա ինչո՞ւ ոչ մէկ անդամ մեր բէտիօն Հայաստանէն երգ կամ նուագ չի առներ, հայրիկ, — հարցուց Հերմինէ։

— Համբերէ՛, աղջիկս, օր մըն ալ Հայաստանէն երգ մը կը մտնէ մեր բէտիօն մէջ, — ըստ հայրիկ ժպտելով։

Ատկէ ետք տղաք շատ անդամ կը բանային բէտիօն եւ կը սպասէին, որ Հայաստանէն երգ մը լսեն։

Ի՞նչ ըստ է՝

Ժանուցող  
կայան

ջութակ  
փող

թմբուկ  
հեռարձակել

Հայերը շատ կը սիրեն Հայաստանի Արաքս գետը եւ գայն «Մայր Արաքս» կը կոչեն։

## ՊԱԽՐԱՏՈՒՐ

Անտառին խորը ճոճ մը կար կապուած եւ անոր մէջը մանուկ մը դրուած։

Մանուկը կուլար։ Մայրը քովը չէր, որ կաթ տար անոր։ Հայր ալ չունէր, որ պահպանէր զինքը։ Անտառին մէջ մարդ չկար։ Անտառին մէջ մարդ կ'անցնէր անբարի պախրա մը իր հորթուկին հետ կ'անցնէր տառէն։

Պախրան մօտեցաւ, կաթ տուաւ մանուկին եւ այսպէս ըստաւ։



— ԿԵ՛ՊԸ, սիրուն մանկիկ, որբ ես մնացեր,  
Քո անբախտ մայրը դերի են տարեր:  
Ան գնա՞ց, կորա՛ւ, ալ ետ չի դառնար,  
Ալ ոչ մէկ անդամ քեզի կաթ չի տար:  
Ան քեզ փաթթեց լայն տերեւներով,  
Ճոճին մէջ դրաւ օրօր ըսելով.  
Մայրիկդ կուլար դառն արցունքով  
Վերջին օրօրը ան կ'ըսէր լալով.  
«Օրօր, մանկիկ իմ, օրօր.  
Հովը կուգայ՝ կ'օրրէ քեզ,  
Պախրան կուգայ՝ կաթ կուտայ քեզ,  
Օրօր, մանկիկ իմ, օրօր»...

Ահա եկեր եմ որ քեզ կաթ տամ ես,  
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պէս:  
Պախրան կաթ տուաւ մանուկին: Մանուկը կշտացաւ եւ

քնացաւ: Պախրան իր հորթուկը թողուց մանուկին քով, իսկ ինքը գնաց արածելու, որ շատ կաթ բերէ իր հորթուկին և մանուկին համար:

Հորթուկը մնաց պղտիկ տղուն քով, ճոճը օրօրեց եւ այսպէս ըստ.

Օրօր, մանկիկ իմ, օրօր,  
Իմ մայրը քու մօր նման չէ,  
Ան ամէն խոտ չի՛ ուտեր,  
Ան ամէն ջուր չի՛ խմեր,  
Ան ամէն տեղ չի՛ նստիր,  
Ան սարէ սար ման կուգայ,  
Որր կը գտնէ՝ կաթ կուտայ,  
Օրօր, մանկիկ իմ, օրօր...  
Օրօր, որբուկ իմ աղուոր:

Պախրան կուրծքը կաթով լեցուն վերադարձաւ արօտէն  
Եւ կաթ տուաւ մանուկին ալ, իր հորթուկին ալ:

Ուրիշ տղաքներ տարիով կը մեծնան, իսկ անտառին  
մանուկը օրով կը մեծնար: Շատ չ'անցաւ, ան գուրս եկաւ  
ծառուկը օրով կը մեծնար: Անդամ մը, երկուք ինկաւ, ելաւ եւ քալել  
օրը ոտքի ելաւ: Անդամ մը, երկուք ինկաւ, ելաւ եւ քալել  
սկսաւ: Շուտով այնքան զօրացաւ, որ սկսաւ պախրային  
ետեւէն վազվզել:


\* \* \*

Թագաւորին մէկը զաւակ չունէր:  
Օր մը այդ թագաւորը երազ տեսաւ:  
Երազին մէջ մարդ մը եկաւ եւ ըստ անոր.  
«Թագաւոր, Աստուած քեզի զաւակ մը պիտի տայ օր  
մը, երբ անտառը որսի երթաս»:  
Անդամ մը թագաւորը իր որսորդներաւն հետ որսի զր-  
նաց:

Ամբողջ օրը պատեցան, վնասուեցին, լայց որս չզտան:  
Երբ որ հասան անտառին խորը, հոն գտան պախրայի մը  
հետքը: Պախրայի հետքին քովն ալ պղտիկ տղու մը ոտքե-  
րուն տեղերը: Ամէնքը զարմացան և չին հաւասար որ  
ոտքերու տեղերը պղտիկ տղու մը ըլլային:

Այդ վայրկեանին թագաւորը յիշեց իր տեսած երազը  
եւ հրամայեց որսորդներուն, որ երթան եւ ուր որ ալ ըլլայ,  
դժոնեն փոքրիկ տղան ու բերեն:

Որսորդները գացին եւ, քիչ մը փնտռելէ ետք, տեսան  
պախրայ մը, կեցած ծառի մը քով, անոր քովն ալ սիրուն



մանուկ մը, որ պախրային կաթը կը ծծէր: Առին մանուկը  
եւ բերին թագաւորին քով:

Թագաւորը երբ տեսաւ մանուկը, շատ ուրախացաւ,  
դրկեց, համբուրեց եւ անունը դրաւ Պախրատուր եւ առաւ  
տարաւ իր պալատը:

Պախրատուրը մեծցաւ թագաւորի պալատին մէջ, լաւ  
ուսում առաւ եւ խելացի ու քաջ մարդ դարձաւ:  
Երբ թագաւորը ծերացաւ ու մեռաւ, Պախրատուրը

դարձաւ թագաւոր եւ մեծ զօրքով դնաց ու իր մայրը գերու-  
թենէ աղատեց:

\_\_\_\_\_\*

Պախրա, եղնիկ եւ եղջերու միեւնոյն կենդանիի տար-  
բեր անուններն են:

Պախրա՝ մայր եղջերու ըսել է:

Կրնա՞ս ըսել Պախրատուրի նման հայերէն ուրիշ անուն  
մը, որուն վերջը բլլայ «տուր»:

Հայաստանի մէկ մասին մէջ շատ անտառներ կան: Այդ  
անտառներուն մէջ շատ պախրաներ կան:

\_\_\_\_\_\*

### ՀՐԱԶԴԱՆ

Ես Հայրենի գետակ մ'ունիմ  
Արագածի, Մասիսի մօտ.  
Ես հեռաւոր տնակ մ'ունիմ  
Հրազդանի ափերուն մօտ:

Երկիր մ'ունիմ հի՛ն, հեռաւո՛ր,  
Ես Հայրենիք մ'ունիմ սիրուն,  
Որ լայն բացած գիրկն իր աղուոր,  
Կը սպասէ իր զաւակներուն:

Հայաստանի վորք գետերէն նշանաւոր են — Արածա-  
նի. Այսուրեան եւ Հրազդան:  
Հրազդան գետը կը հոսի Հայաստանի մայրաքաղաք՝  
Երեւանի քովէն:



Գրիչ, եղուշ և մասնաւոր գործակ հայրենիքը .

Աս, Բբ, Ջջ, Պդ, ՒՒ,  
ԶԿ, ՑՇ, ԸԸ, ԲԲ, ԺԺ,  
ԻԻ, ԼԼ, ԽԽ, ԾԾ, ԿԿ,  
ՀՀ, ԶՅ, ՂՂ, ՃՃ, ՎՎ,  
ՅԺ, ԱՆ, ՇՇ, ՌՌ, ԶԵ,  
ՄԿ, ԳԳ, ՌՌ, ԱԱ, ՎՎ,  
ՄԿ, ԲԲ, ՅՅ, ԻԼ, ԿԿ,  
ԲԲ, ԱԱ, ՕՕ, ՓՓ,

## ԱԿՈՂԻ

Կարու, ոչ ի սրբու Տանու  
Կարու, զրե՛ դու ամի՞ս օք.

Կարտապուհի խեցի է Կարու.  
Միշիք պայծառ ու լուսուր:

Դու կ Կարտապուհի ճանշան ըլու  
Դու աղմանի բարին, զար  
Քէ ո՞վ կուշ. Կարու է կուշ.  
Ո՞վ կը պուհի աղմար:

Դու կ կրծանու բայս Տարդիկ  
Մէսի է աղման բայր համար.  
Բնիշ է Տարդու շաշու Կարիք.  
Բնիշ է Ծոյս, բնիշ իմասր:

## ԾԱՐՑՈՒՆԻ ՕՐԵՐԸ

— Պարե թե, երկաւշաբճ:

— Շնուծու բարին, երեխաբճ:

— Այս Բանչ չորեխաբճ:

— Իրազշաբճին Ենք գաւերէ Շա-  
ռու ուրբարին, որ շաբաթ օրը  
պայմանուր Ծոյս՝ Կրամիկ պայման  
երթաւու:

Տարդու անուները գիրագիրու  
պէսի է զրել՝ Թափայիկ. Հարուրին  
Պաշարու: Երկրուներու անու-  
ներն այ գիրագիրու պէսի է զրուին  
օրինակ՝ Ֆրանս, Ֆրանչան:

## ՀԵՂԻՆԱ

և

## ՀԱՄԱՍՏԱԿԵՑ

Պարսկա: Առաք. առաք պատշերը կը բանակին այստ. կամու կամու կը թա-  
էր: Դրանց եղան զաւանաւածեց:  
— Ան ի՞նչ պատեղ հազուս ու ուրի,  
աղքար, ուստ զաւանաւածեց:  
— Շնունչ կրտես, քարեամ, ուս-  
տափանես ունին. անկայ, ուս  
առաք առաք պատշերով հազուս պա-  
տի զաւանաւէ շուներք ու զայտ-  
քն: Ըստ: անյիս, յու պարունակ  
մորքն աշ կը պրկէ թե զաւանաւէ:

---



## ՃԵՐ ԱՐԺԻՆԵՑ

Բայց անեւրու քաջաւոր արձիք  
ձերաւուր էր, այ թուրի էր կրամք:  
Օր մը թուն անեւրու եւստ իրենց  
ձերաւուս արժաւորն ինչ և ըստ:

— Ճի՞ն, Ճի՞ն, արձիք արժայ, ի՞նչ  
է պարագաներ թե, ինչո՞ւ կրամքի  
օգնել թեք.

— Քեւեր առնել ինձիք, յեւեր, որ  
անշան թուրի կամուսոր երկրացքն  
մէջ, իմ յեւերու ու ոք պաշտեր է  
ըստ ձերաւուս արձիք:

---

Գրաշանց գուրու կը դառնայ,  
ինչ հովանաշանց ենուն:

---

## ԱՐԴԻԾ ԲՈՒՇԻՆ

Իրաց ճնշումներ ջայտած էր Ճայր  
Ծը ճրադրի վրայ:

Դաւին, ուստի Ժրայր, եթ խար  
Ծը ներեմ և այդ ճնշումներին երկու-  
իր շաքարեմ, խար՝ ճնշում կ կը խայր  
Ճայրին վրայ:

Եթ իրացք երկու իր շաքարեմ,  
Երեք կը խայր պահպահած Դաւին:

Էյ դուն, բայց այդ թիզային հա-  
շիւ կրտեմ, բարի ժիշտ մը Հռ-Խայր խայր  
Կը խայր, Կրկին հարսնայ Ժրայր:

Իրաց կրտեմ, ըստ բարի իտայալ, խայր  
Ծը այդ խար, բայց այն ըստ  
Դաւին:

## ՀԻՒՄԱՆ

Հուման եւս այն ասրբն.

Ասորի բարձր կաւարբն.

Հեկի միկի երեսն.

Վրու եւ գեղարքն օյսի ծով.

Չափ այլուրն զան լու օյսրեա.

Չափ լու կոյր շեկ երեսրեա:

Հուման բակոյ չխայմ

Աև այ գեղարքն չկեսմ.

Հուման օյսի հայածուած.

Հոյր զարերու միզ բայր

Չափ այլուրն զան լու օյսրեա

Չափ լու կոյր շեկ երեսրեա:

Դաւին և պարտած Օրենյա բայր

Եսել է:

Сиңілілікін өзінің тұңғылғын  
және күртің ғана.

Бірүнсі оғза Әндр Шимкін үле-  
дін: Үл жаңынан ортоғандағы ғана ә шамаш  
бірақ Әндр Шимкін.

Айдағын қорғас ән збұрғаның  
збұрға, пришіндең көнжірға ғана  
збұрға збұрға үрлемір: Қорғас үрлемір ә шамаш  
үл ортоғандағы ғана ә шамашаңын үтешілігі  
жаңын қөнжірға ғанаңын үл ортоғандағы:

Ен ғанаң үл ортоғандағы збұрға ғанаң  
хана шамашаңын ә шамашаңын ғана: ғана  
збұрға ғанаңын: Үл ортоғандағы ғана  
збұрға ғанаңын ә шамашаңын ә ор-  
жаның ғана: ғанаңын әтү  
збұрға ғанаңын ғана:

Және ғанаңын ғанаңын ғана:

ә шамашаңын ғанаңын ғана: ғана  
збұрға ғанаңын ғана: ғана  
збұрға ғанаңын ғана: ғана  
збұрға ғанаңын ғана: ғана

Да иш ғанаң, ғанаң ғана  
збұрға ғанаңын ғана: ғана

Романың Ұйқасы

---

Романың Ұйқасы ғана

збұрға:

Романың Ұйқасы ғана

збұрға ғана:

## ԳԱՐԱԿԻ ԿԱՊՈՅ

Այ Բանսիր կամաց գարուն  
Ըստ ուշաւար այս պարք դուն  
Ազգութ հովը իր պատ շուշուն  
Քեց ալ բուծե, կամաց ոժով:

Բայ անտերու ջայր քախչ.  
Տափրկաւրու բոյր անուն  
Ըստ բեր մակ, բարք գարուն  
Բեր ամբուն և այս կեամբ սրուն:

Կայսչաման Եղանակ երկրսէ:  
Կայսչաման ամենին բարձր  
Եղանակ են Կրամաց կամ Շա-  
սրս, Կրազան, Բայուն բեր.  
Արքան, Առքովս, և Գրան:

## ՀԿԿ

Ինչ, ինչ, ոժով ինչ.

Խուճք խուճք ամսեր ֆլող ինչ  
Ճառ ու ճրշեր կուպող ինչ.

Կամունք Ճույք շարժող ինչ.

Կամաց, ակամ պաղող ինչ:

Դուն ոչ ոչ պար շուշուն:

Կուպրի, կամու ու պարսի:



Կրամասիր զազարք օրշաց ճամփ-  
ուած է զրենչ. Զետք կայսչա-  
ման մեջ շայ զրեն կուզայ: Կայսչամա-  
նի մեջ շայ զրեն կուզայ: Կայսչամա-  
նի մեծ գերեր են Կրամի, Միգրի,  
Կրամաց և Հոյրու:

## ԲԱԼՈՐԱՆ

Ազարակ - farm	բուռ - handfull
արագիլ - stork	Գաղան - beast
արձակուրդ - vacation	շետ - river
արծիւ - eagle	գերի - prisoner
արքայ - king	դիրք - book
արջ - bear	գիւղ - village
արօս - pasturage	դիւղացի - peasant, farmer
արտ - field	դարուն - spring
արցունք - tear	դոյն - color
արզոթք - prayer	դոյնզոյն - colorful
աղմուկ - noise	Դաս - lesson
ամառ - summer	դաշտ - field
աչուն - fall-autumn	դառն - bitter
աման - plate	դեղին - yellow
ամպ - cloud	դեռ - yet
անտառ - forest	դիւրին - easy
անսատուն - animal	դիմացի - opposite
անվախ - fearless	դրաշի - neighbor
անծանօթ - unknown	դրօշակ - flag, banner
անձրէւ - rain	դող - trembling
անուս - ignorant	Երազ - dream
անձար - helpless	Երդ - song
առիծ - lion	Երեկոյ - evening
աւել - broom	Երկաթուղի - railway
աւլել - to sweep	Երկինք - sky
աճապարանք - haste	Ելակ - strawberry
ափ - shore	Եղջերու - deer
Բահ - spade	Զաւակ - child
բաշ - mane	Դանդ - bell
բարեկամ - friend	Դամբիւղ - basket
բողբոջ - bud	Դինուոր - soldier
բուսնիլ - to grow	
բոյն - nest	
բռնկիլ - inflame	

Թագաւոր - king
թաթ - paw
թի - shovel
թիալարել - to row
թմբուկ - drum
թնդալ - roar
թշնամի - enemy
թոռնիկ - grand child
թռչուն - bird
թռչնորս - bird hunter
թօթուել - to shake
թէւ - although
Ժպիս - smile
ժպտիլ - to smile
Իսկոյն - immediately, at once
Լաթ - clothes
լանջ - slope
լեռ - mountain
լիցուն - full
լիճ - lake
լողալ - to swim
լուսնեակ - moon
լուսնկայ - moon
լուսաւոր - bright
լուր - news
Խաղալիք - toy, play- thing
խաղաղ - quiet
խաւար - dark, dark- ness

խննի - crazy	Հայրենիք - father- land	Մուշտակ - fur coat
խածնել - to bite	Հնարել - invent	Մօռաք - beard
Ծանօթ - acquainted	Հրացան - gun, rifle	Ժուշել - to roar
ծանուցող - announcer	Ժրդեհ - fire	Յանկարծ - suddenly
ծեր - old	Ժերունի - old man	յաջորդ - next
ծերունի - to attack	Հրշել - fireman	յարձակիլ - to attack
ծիւղ - village	Հովիլ - shepherd	յաճախ - often
ծով - sea	Հոս - smell	յունիս - June
ծովին - smoke	Հոտուրալ - to smell	
ծոյլ - lazy	Հորթ - calf	Նախ - first, first of all
Կանչ - call	Հորթուկ - calf	Նախուն - colorful
կանաչ - green	Հուշել - to ring	Նարինջ - orange
կապույտ - blue	Զիւն - snow	Նարինջի գոյն - orange color
կարմիր - red	Ճմեռ - winter	
կատար - summit, top	Ճինադնդակ - snow ball	Նապաստակ - hare
կատղիլ - to get mad	Ճող - iron bar	Նորէն - again, once more
կայան - station	Ճոր - dale	Նուէր - gift
կայտառ - husky,	Ճամբար - road, way	Նոյնիսկ - even
robust	Ճիւղ - branch	Շիտակ - straight
կեանք - life	Ճեռաս - cherry	Հնորհաւորել - to con- gratulate
կեռաս - cherry	Ճեռասենի - cherry tree	Հունչ - breath
Ճնճղուկ - sparrow	Կրկին - again	Հնչել - to whisper
Ճանչ - boy	Կծկուիլ - coil, recoil	Ողնի - porcupine, hedge hog
Ճանուկ - child	Կոնակ - back	Որս - prey, game
Ճանուշակ - violet	Ճամփար - thousand	Որսորդ - hunter
Ճամփիկ - pitiful	Ճաշիւ - account	Որջ - den
Ճերկանալ - to become	Ճասուն - ripe	Որովհետեւ - because
naked	Ճալածել - to chase	Որպախ - gay
Ճեղքնայ - machine	Ճատիկ - grain	Ուստի - therefore
Ճեղք - fog	Ճամարձակ - bold	Ոսկի - gold
Ճէկ - one	Ճեռու - far, distant	Ոսկեգոյն - golden
Ճէկիկ Ճէկիկ - one by	Ճեռարձակել - to	Ովկիանոս - ocean
one	broadcast	
Ճորթ - skin, fur	Ճիւր - guest	

The library of  
Edward Zekigian Jr.  
(Knowledge is the key  
to the Universe)  
**DZAGHIGYAN**  
**UNDANIK**

Չամիչ - raisin	Սաւառնակ - aeroplane
Հարաճճի - naughty	Սարեակ - blackbird
Պարտէղ - garden	Սահնակ - sleigh
Պապիկ - grandfather	Սայլակ - carriage
Պալատ - palace	Սառոյց - ice
Պատուհան - window	Սար - mountain
Պայուսակ - brief case	Սերտել - to study
Պախրա - roe, female deer	Սիսալ - wrong
Պատռած - torn	Սկիւռ - squirrel
Պաշտպանել - to defend	Սիրուն - lovely
Պառաւ - old, old woman	Սունկ - mushroom
Պողոտայ - avenue, highway	Սպայ - officer
Պտուղ - fruit	Վարդապետ - monk
Քանասէր - industrious	Վանդակ - cage
Ջութակ - violin	Վառեակ - chicken
	Վառ - bright
	Վառարան - stove
	Վախ - fear
	Վաշտ - company
	Վերժակ - blanket

### ՎՐԻՊԱԿ

Էջ 37-ի վրայ, մաս մը օրէնակներու մէջ ողուած է Արծիւն ու շնիկը, ուխտի բյույ, Անհինն ՈՒ ՇՆԻԿԼ :

ՀՀ Ազգային գրադարան



NL0246262

3848

ԳԻՆ 1.00 ՏՈԼԱՐ

ՏՊԱՐԱՆ «ՀԱՅՐԵՆԻՔ»Ի  
ՊՈԽԹԸՆ